

347.9
2-32


349.9

Հ. 32

Տ ՄԱՐ 201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒԻ

ԱՌԺԱՄԵԱՅ ՕՐԵՆՔ



Թարգմանեց հանդերձ՝ ճանօրագրութեամբ.

Հ Ո Ր Ո Յ



Կ. ՊՈԼԻ.ԽՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1913

06 JUN 2013

30.01a

ՅԱՌԱԶԱՐԱՆ ԹԱՐԴՄԱՆՁԻՆ

ՏՊՄՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Օ. Ա. ՇՀԱԳՈՒՐԻԱՆ
№ 166



3204-89 7/11-87

Նոր տարիները ի վեր սնհքառեցաւ զարձած Եր թուրքիայ մէջ ող Հաշապար Գասապաններաւ զրա թեան հասանաւ թիւնը, զրաթիւն մը որ ի վագուց հետեւ ի զործ կր զրաթի քաղաքակրթեալ տան երկր ներաւ մէջ — նոյն խոկ տաննելն ողդափելին — և նորասակ ու նի ժամանակակից դարաւ զատական կազմակերպութ թիւնց ինչ ինչ անպատճան թիւնն, երկար և բազմու ծախակերպութիւններաւն, փասապարաններաւ խել մը հայրքներան (ԵՐԱ) և ձգձգմանց զարձան առնիվ, և զո նէ փարք առնիվիք տալիքներաւ և կարու ածի բանարարութ թիւնն իննիկինները զիւ բաւ թիւնիր և չու առվ բաւ ձեւ և թիւ թիւ բանցանքներան ող չու առվ որոշիք սնօրինել: Ասկէ մինչեւ 30—40 տարի առաջ մեր երկրին մէջ մանր մաւուք տանիվիք սայիքները անգույն սասիկան թիւնը կը լու ձեւ, մինչ նիզամիյի զատարաններաւն կազմակերպութեւ ի վեր պարագր զձարել չ'ազատ խել մը տառ փու խոս մարզոց համար բերնի ծամոց եղած և զ'ամ' առ զ'ամ' ի ըստ ըստ: Ի՞նչ զիւ բին բան, բանի զործի տեր, օրէ փասակաց մարզոց համար ամիսներավ զեզերից հետաք զարդարան առանկ ծախաել, առանց վասահ բիտրա թէ եաբէն պիտի կարենաց զանձել:

Մանուանց գաւառներաւ մէջ առանց ծախաքի արագ տրդարագ առանց թիւնն միջացներաւ չզօրու թիւնը՝ չորսու զործներաւ և անխիզձ անձերաւ քաջագիրաւ թիւնն և ան պատճի մեալանն, միւս կազմանն ակար և անմեզ անձանց կեզերաւ կան, ի մի բան անիբառաւ թիւնն և անիշտու կաթիւնն անձակ պատճան պատճան զար-

Ճանձ 4 : Յսուսներ որ Հայտապար և շրջանու առանձնելերու հաստատութեանմբ (ինչպէս նույն առավելութեան կողմանկերպութեամբ) գլխ մասնամբ այդ վիճակին զարգանեարանի, նոչ որ մազարքեան բարագականին մակարդարական ու բարձրացներ և առանձնավեթինը հաստատելու մեծապէս կը նրաց նպաստել:

Մենք նկատելով որ այս օրենքը սեհրառեցաւ պէտք է որ ամենուն ձեռքը զանուի և երբ որեւ մէկը շեշմէր, զանզան մը կամ վարք առնելիք տաղիք մը ունենաց աղջոկի, առանց փաստարանի, ինչպէս կը աղոտարքը, Հայտապար Գասարաններաւ, օրենքը, զանու ուրին զիմէ, և թրամացի յայտնի իր ցուրը, աղջին ծառաց թիւն մը մասսա ցանելու համար՝ պարզ աշխարհագուրաք վարժացներն անցերէնի թարգմանել զայն՝ պետք թեան պաշտամական Օրովիլլըթէն առնելով, պառն մէջ ազգուած մէկ քանի յայտնի տակարգակիրն վրիզուիսներն ու ջանացինք աղջեկ, նույն ինչ իւնուր այ ծանօթացքութեանը բարձրանել ի հարցին:

Բայց պատէս զի կարանոս աւգաւորքինէ (Justice sommaire) այս զրութիւնը արգիւնու որ ըստ և փառանկ օգաստիկոր ըրբար աւելի փաստակար չգունուց, առ համեւ հոգ կէտքը պէտք է շուրջ նկատազութեան առնուին:

Նոին՝ բայ պառմ փախանակ գլխ երեք հազին, Հայտապար զատարանիր մինուկ մէկ հազինի բացորձանք իշխանութեան առկ է, սեհրառեցան է որ այդ մէկ հոգին առնենապարփեց և փասանելի ու անկաշատ անձ ըրբա թէ ոչ շատ աւելի զեղծում կը նայաց զարծել հայտապար զատաւորութիւն Յազիկ բազկացած նախակինութիւնը Վերաքիւնութեան կամ թէմիզի զիմանքը շատ զման զման արքա է գուասաց մազարքութիւն համար:

Թիւովնեամի, հայտապար զատաւորի սպաշտօնը պլորդ է, և ո՛յնքան իրաւ արանական խորին հմտութիւն չը պահանջեր, որքան աշխարհի վարձառաւթիւն և ողիզ նկարագիր, Օսմաննեան Հայտապարանէ վկացեալ եցին րդարվէն աւելի այդ կէտք պէտք էր նկատազութեան առնուր իր և շեշտաւ էր, մանաւանդ որ հետո որ զատաւոց մէջ զիւրին չ' ազգան ուսումնականներ զանել, եւ քիչ ամսութեան չփառ հայտապար զատաւորի զիւր յանձն առնել առա անսնց :

Բ. Կազմուելիք զատարանները հայտարակաց պէտքին բառելու առավելանի թաւութ ըրբար, են, և մասունքուց անզ զանուելու են, առա թէ ոչ մազարտութը առնեցնէ, առանու արգիւնքը չը կրնոր քաղել և ի գուր զայն խորու կ'ըրբանք։ Այսու Պարուց և արաւորձանց համար Յ հայտապար առանու բնիչի կը ըստ է, Որ մէկին զանզանին պիտի հանիք հայտապար զատաւորի և որ մէկը պիտի կրնոր բանել։ Արդէն գիտու պրագար անքառ թեան պիտամէն մէջ զրումի չզայն թեան պրագարու էր որ Սահմանագրութեան հայտապար ակնելու ի վեր չ'էր կրցու հաստատաւի, կ'ըսէին, այդ զրութիւնը։

Իսկեւ որ գլխ առ այժմ այդ սկիզբանին այ սկրյուն որութիւնն մը բառն ըրբար համար նկրեալ զանլիճը փութացուն է այս քայլին այ առնուր։ Յատանը թէ այդ մասին պէտք եղան զատաւորը պիտի հայթայցիւնի բառու չիկացին, պատէս զի հայտապար առաններաւ, թիւր հետզհետ, առեցու երավ իլուսէս պատուցը առենանի այդ ո՛յնքան օգաստիկոր զրութեան։

ՀԱՅՏԱՐԱՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ԱՌԺԱՄԵԱՅ ՕՐԷՆՔ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Յօլուած 1. . . Գառասամիներուն և պիտիամբերուն կեղցրաններու, ինչպէս նաև պիտիերու մէջ՝ ներկաց օրէնքին սահմանին և երկրորդ պրոֆեսներուն մէջ յիշտած գառերը քններու համար՝ շրջան Հայտարար գառասամիններ կազմուած են, խրաբանացիոր գառասամինի համար մէկ հասաւ Ասելացն գառասամիններէն ամսնաց ընդուռական թեսնակ և կոմիտեական պահպանութերուն թիւր կրնաց առենուց և կոմիտեական իրաւութեանց շրջանակից ընդարձակութիւ:

Գառասամիներուն և պիտիամբերուն կեղցրաններէն երկրուն ժամանակութիւնն անցագ պիտիերու վերաբերուակ գառերը նայն գառասամիններուն և պիտիամբերուն կեղցրաններուն մէջ կը սենան ին առելի հետապրաւ թիւն անցագ պիտիերու գառերն ող նայն հասնամասութիւնը իրը կեղցրան պահպանելիք պիտին մէջ կը սենան ին Ասելացն և այսպէս եթէ երկաւ կոպունքն միանան պիտում ընեն, հետապրաւ թեսնաւ ինպիրը նկատողական թեսնաւ չառնաւերով, պիտում եղած կեղցրաններէն, և

Կառմ եթէ զար առանձին համբաւն վրաց զուհու ու զիսդի մը վերաբերեալ է. նոյն դիս զիս մէջ կը տեսնալի զար:

Յօլ. 2. Հաշտարար զառաւոր որ կրնան կորուսից հետեւ ես զառակարգէ անձինք.

Անձնիք որ Օսմանեան Համբաւարանի իրաւորանու կրն ձիսվերէն և կամ Քայլիկու զպացնին վերաբերան առացած և առան այն երկու տարի զառաւոր թիւն կամ բնդհանոր զառախաղի պաշտօն վարուծ են:

Անձնիք որ նոյն զպացնիերէն տառչին տառիձնուի արանապի տառցած ըլլազար տան այն Յ տարի հարցարնիչ զառաւորի կամ Վերաբնիչ կամ Համբաւարանի զառախաղի պաշ թարխալու թիւն բրուծ են:

Անձնիք որ այն զպացնիերէն վերայիտ չըլլազար հանդ տան այն 4 տարի վերացիչեալ պաշտօնները վարերով Գաստական պաշտօնատան մէջ նոյն զպացնիերուն ծրագրին համաձայն քննաթիւն տայցած ու տառչին տառիձնուի վերաբերանի արգելուի տեսանուծ են:

Վերջապես այն փաստաբանները որ վերացրեալ զպացնիերէն տառչին տառիձնուի վերաբերան տառծ բրուծ երեք տարի փաստաբաններին թիւն բրուծ են:

Այս ամենները զառաւորաց բնարուսին մասին համաստեալ եղանակու ընտրանեալ կողաքարտին Հրաժարար զառաւոր զառաւորի պաշտօնին կը կրցաւի:

ՄԱՍՆ Ա.

**ՀԱՇՏԱՐԱՐ ԳԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՐԱԿԱԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՅՑԻՆ ԳԱՏԵՐԱԽ ՄԱՍԻՆ**

Յօլ. 3. Հաշտարար զառաւորները ու Համաշխակ Եփամացին զառարաններուն իրաւուս թիւն տառչ մանին մէջ զառաւոր քաղաքացին և տան արական զառին, իրան 100 զրչի հաշում, մինչև 25000 զրչ զառի կամ այնքան արձեր ունեցալ նիսթական տառը կողի մը վերաբերեալ պահանջները, նմանապէս տեղուց մը մէջէն ջոր անցնելու իրաւունքի (հազզը մէսիդ) և անցու զարձ բնելու իրաւունքի (հազզը միւրուր) վերաբերեալ կնձիւները՝ ի հարկին վճարեակ տակեանին դիմուելու արանուս թիւնմը, կրնան վճուել:

Յօլ. 4. Հաշտարար զառաւորը, պահանջքին բոնակի կամ արձեր նկատագութիւն չունելով, հակառակորդ կողմին փախողարձ բարը պահանջներին ող կրնաց քննելու երր պարագագաւանանջ մը միեւնոյն անձի մը վրաց աղջուց տեսանելի մէկէն առելի պահանջք ու շննաց և ամենները մէկանց հաշտարար տառնին ներկաւացնել, եթէ այս պահանջքներէն իրաւունքիւրը տառն ձին 2500 զրչէն առելի ող շրպաց բայց տառնց ամեն գամանըրը 2500 զրչը անցնի, հաշտարար զառաւորի իրաւունք չունի այդ զառաւոր զբացիրու:

Միայն երբ ինզիբը բան զառախ հետեւ պազ տակուամի, ծախաքերաւ, փաստաց կամ շահաւ վերաբերէ, հաշտարար տառնոնք թիւ զառախաղին այս մասին մէջ բե-

բերիք պահանջները և թիւ՝ հակառակ կողմին ի վախու-
րէն մէջակ զրած պահանջները, ինչ որ ուր ըլլաց
ունաց գանձել և վճռել:

Յօդ. 5. Հաշտարար զառաս պնդերը նմանառել, ո
մէկուն ձեռքը զանուած հասու թափեր կորուածի մը
ուրիշի մը կողմանէ, բանի զրաւած ըլլարան մասին մո-
տացած ըստ լուսայները — ինչ որ ըլլաց կորուածին արձերը
— ինչպէս նաև չուր մը զործածերու իրաւանքի բանա-
րարման նկատմամբ (հազըր շարու) եղած զիմուները,
ուսանց ինդրացն խորք մաներու, և վճռարեկ առենին ու
ընկունիք ըլլարու պայմանու, կը քննին և կը վճռեն:

Յօդ. 6. Գործեալ հաշտարար զառաս պնդերը
ձեռնասութիւն անին — ձից նախազատ առանձնե-
րու նախազաներուն նման — զործու պատ ուժ չ'եւր մը
զպազեր առար, համումայն Վարձակարութեան Օրէնքին
արտանայրութեանց, ինչ որ ուր ըլլաց վործքին զա-
մորը:

Յօդ. 7. Հաշտարար զառաս պնդերը իրենց ձեռ-
նասութեան պատկանադ ամեն առաջ առանձների
զառերու առթիւ պարապակունին չարձան կոմ ունցութ
առաց առթիւներն ուր նախազգաւչական արգելքի (համզ
ինթիբութի) առկ կրնան զնել, պողմանու որ այս մո-
ւին ներկաց օրէնքին Շնոր յարտ առն միջ միջու առ-
անձնաները յարգու ին:

Արգիւստի պահանջազ կողմը իր առնելիքը հասաւ-
առ ինչ որ ունի, թաղիւ, մարնակ կոմ վկաց, հետու
առած զառաս պրին կը նարկայանաց, Գոստու պր նոին
պարապահանջը, նաև վեսները, եթէ ունի, հարցու-
վորձել, եաքը երք առանց որ արգելքի պահանջը իրա-
ւացի և և համումայն վարդարացին Գոստովարութեան
Օրինադրին պահանջման, պարապակունին յառաջ երե-

ւոն հանելիք վասաւ զման ի սովորով չա-
թիւն՝ պահանջառելին վաւերական և կորու երաշխու-
սոր մը առնելով, արգելքը պիտի վճռէ: Այս երաշխու-
սորն թիւնը բուական է, որ զիւզին կոմ թագին ձե-
րաց ժաղավին կոզմի վաւերանաց: Գոստու պր ապրան-
քին արգելքի առկ զրուելուն պահարզեալ միանգամանին օրը կը նշանակի, և երկու
կողմը և եթէ արգելիքայ ինչքը երբարդ առնի մը
ձեռք կը զանախի—զայն որ առանձն կը հրաւիրի:

Երբ սրացնաց օրը երկու կոզմը ներկայանան, զա-
ռասուածը կը առանախ բառ ներկայագրին 21րդ և յե-
տագայ յով ամեներան արտանպրութեանց, և եթէ երբարդ
անձը ամրագջամին կոմ մասումը մերժէ արգելքը, ոչը
առթիւ ծագելիք վլէճը լուծել առն երբարդ անձին պրու-
կանած զանարանին կը սրաւիանի: Հաշտարար զառա-
սոր երկու կոզմն վլէճի առարկաց եղագ շարժան կոմ
անցութ ինչքը արգելքի առկ առնելով նանցերձ, երկու
կորմին որ վաստի պատճառ չըլլարա, համար ի հարկին
նոյն ինչքին հասոցին որ արգելքի առկ կրնաց զնել:

ՄԱՍՆ Բ.

**ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏԵԼԵՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՅԱՆԱԿԱՆ ԴԱՏԵՐՈՒԹԻՒՆ
ՄԱՍԻՆ ԱԽՆԵՑՑՈՒՄ ԵՐԱԲԱԽԻԵՐԸ**

Յօլ. 8. — Հայաստար պատուարները Պատուական Օրինագրքին Գ. դիմոց մէջ բաժանագույն պարագաներու թեսն կամ թերեւ յանցուածի դատուարներին ի հարկին վճարելիքն էսթակուարը կամ պահանձնաթիւ ի հարկին վճարելիքն էսթակուարը լրացրու պացմանաւ կր գննեն :

Եսկ ի հարկին վերաբանութեան էսթակուարը լրացրու պացմանաւ կր գննեն և կր գննեն ու ելի ծանր յանցուական (ճիշնչան) վերաբանու պատուարը, ինչպէս նաև նոյն Օրինագրքին յևասպոց յօդուածոյ մէջ միշտ ամաց պատուարը . . . Յօլ. 99 և անոր Ա. Բ. և Գ. յառերամները, 105րդ յօդուածին Ա. և Բ. հաստատները, և 130րդ յօդուածին յառերամները, Ա. Բ. և Գ. հաստատները, 132րդ և 133րդ յօդուածները, 136րդ յօդուածին Ա. և Բ. յառերամներուն ուզու զրուած յառերամներն յօդուածին Բ. հաստատը, 179րդ յօդուածին Ա. և Գ. հաստատները, 183րդ յօդուածը, 202րդ յօդուածին յառերամները, 224րդ յօդուածը, 225րդ յօդուածին հաստատը, Հաստատները, 226, 227 և 230րդ յօդուածները և այս վերջնույն յառերամները, 238, 244, 245, 247, 248, 250րդ յօդուածները, 252րդ յօդուածին յառերամներն Ա. և Բ. հաստատները, 253րդ յօդուածին պարուանակուած պատամազը թիւնները և վերջառու 214րդ յօդուածին հայնացութեան և նախառանիքի վերաբանու յանցուածինները^(*):

(*) Տես ծանօթութիւն գրքիս վերջը

Հայաստար պատուարներ անի նուն զառաներու և վճարելու իւր առջեւ առանաւած զառի մը մասնիւ առաւ վերաբանութեան և առաւ երգման վերաբերամներ տեղի առնեցած ինուիրները, նմանապէս վերաբանութիւ ըլրացրու պայմանաւ :

Դարձեազ պատամական զառարաններուն մէջ կիրարեկու յասաւ կ առանձնարար թիւններէն՝ պատամական անուազ թիւնը մէկ առարին չափանակ պատամական առարքներէն՝ պարագանեցութեան առափեճանի եզրդները միացն վճարելիքի լրացրու, և անկէ, ծանր յանցուածները վերաբանեին ևս լրացրու պայմանաւ . . . կր գննեն և կր գննել :

ՄԱՍՆ Գ.

**ԴԱՎԱՔԱՅԱՅԻՆ ԴԱՏԵՐՈՒԹԻՒՆ ԳԱՅԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՅԻՆ
ԵՂԱԿԵՐ ԱԿՐ**

Յօլ. 9. — Ասոնիթիքի սոսիթիքի, ինչպէս նուն շարժուն ինչքերու վերաբերայ վատուարը պէտք է կամ պարտապատճեն յանձնավայրին, կամ դաշնաբին հաստատուած տեղուայն և կամ ապրանքին յանձնաւելիք կամ դաշնաբին պարագան ելիք տեղուայն հաշարար վատուարին ներկացացը ինչ: Եսկ անշարժ կարտամները վերաբերայ վատուարը կարտամներն զանտաւած տեղուայն զանտաւարին սոյին պէտք է եննեն:

Յօլ. 10. — Հայաստար տակունին զիմումը լինել ու

զոգ որ և ո՞նք զատառորին ներկայականագ զատի պահանջմանը պիտի ցացան։ Պատառուոր խոր արածագրա թեան առկ ունենալով քարտառար մը, զատառակին անունը արձեար, ընսկայալոր, զատին ինչ ըլլար, զատին ինչ ըլլար, և պատ զէմ ըլլար և ինչո՞վ հասանակ թիրը և և եթէ զայն հասանակ մարտոկ կոմ վահրագիր մը չանի ի ձեռին և մէջ ըլլերիբ վիճական նմանապին անուները և ընսկայալոր պիտի հարցնե և վիճական թիւր քանի չազի ըլլարիբ պաշել պիտի առայ:

Դասաւոր պիտի ցացանը, զատառակին օրինու կոն վասակրա մասին Մէջելլէի այն արածագրա թիւները, որոց համեմատ ինչ ինչ անձանց մէկու մը ի նարաւա անցիր վիճակ թիւնը վահրական չկընար համարուիլ^(*)։ Եղիսպէս պիտի զեկուցան, անոր որ եթէ իր պահանջրը արգարացնելիք որ և և թագի չանի ի ձեռին և ո՞չ այ վիճա զայն հասանակ, խոր համբաւա կորպին երդու մ առաջարկելն որից միջոց չնոնոր իրեն համար։ Դասարանիւրաբառագորդ զատառակին առած ցացարա թիւները և ցաց առած վահրամեա զիւերը զրի առնելով՝ առնենապրա թիւն մը պիտի պատրաստ, և վիճակրա ցանեն այ պիտի կողմէն, զար զատառուոր պիտի կորդաց զատառակին և ներքիւր առարագրել կոմ ինքի և կոմ նշանակ մը վահրամեալիք պիտի առաջ անոր։ Յեայ զատառուոր որ մը պաշերամ այն որը զատին ներ զանա իր պիտի ազգարարէ, կոչնապիր մը սասրագրել պիտի առաջ և պիտի հասկցնե, որ եթէ կոչնապին մէջ որաշեալ օրը ներկաց չզանա ի, զիսցած րլոց դասար կը մերժաւի։

Միւս կողմանը՝ քարտառագորին միջոցաւ, և անոր.

(*) Օրինակ, ազգականական կապ, թշնամութիւն եացնա

կողմէ ասարագրեալ, ջատագայ կողմին հասցեին դաս պահանջելու իրաւասակիր մը հանել պիտի առայ, որուն մէջը զատառակիր և ջատագայ կողմին անաւները և արձակար, զատառագոր թեան համար պաշտամած օրը և զարձին պրաւ թային թիւր միանդամայն նշանակուած պիտի ըլլար, ըլլար։

Առաջ. Ա. — Այս կերպով պատրաստած ասմանագրա թեան խրագանիչիւր երեսները ասարագրաւած պիտի ըլլար կատարացար մը կողմէն կորպէն, և քարտառագոր թեան ահամանա թիւ կորպաւ, զատառ սրելով զանենքը՝ այդ ինպրայն ցաւակացել պարա թային մէջ պիտի զնե, առնենապրաւ և թիւնը։ Դասին պարա թային վրաց նշանակիւր պիտի ըլլար անոր որ վիսպին վերագրեալ ըլլար, զատի պահանջման թեանկանիր և այդ ապրասն ցատաւել կորպաւ թիւր, վերացիչեալ պահենապրա թեան մէկ պատճենին ող զատարանին բարաբառնին ձեռքար ի դաւ հրաժրաւած անձին պիտի հապարզուի, որուն ներքեար ցատասորը անոր սրչեալ օրը զատառաստին ներկացնարա, պարտասոր ըլլար, և եթէ չներկացնաց, և բացակայութեանը իր մասին վճիռ արտելիքը մակարագրած պիտի ըլլար։ Այս զեկուցը ի հարկին անդական սասիկանի մը միջուցաւ, այ կրնոց հապարզուի և ազգակի զատի կոչնապ անձին կոմ անոր ընտեկակիցը եղալ ընտանեացը անդամ ներէն մէկան։

Որու որ հապարզուի, անկէ ասարագրեալ, կրնքական կոմ նշանապրեալ իրաւասուրէ մը պիտի առաջ առաջ և զատառուորին ներկացացւի՝ խաղրին պարա թեան մէջ ըլլարեալ համար։ Բարապանիր կոմ սասիկանը թեագիր հապարզած պահան բարանցի այ պիտի կրնէն հապարզուած պիտի առաջ և ասաւակ ընտեկակիցը, և բացակայութեան վճիռ պիտի ընդունիր։

Եթէ ջառագովիր կոմ' ունոր բնասնեաց անզալիները մեր-
ժեն սասրազրել ուցն սասցազիրը կոմ' բնաշնիլ չու-
զեն կոչնազիրը, սասիկրան թեան պաշտօնեան կոչնա-
զիրը ասնոր զրան վրայ պիտի փակցին, : Այդ մասին ա-
սանազրան թիւն մ'ող զրի առներով զիւզին ծերոց ժա-
զային ասնաս ապն երկու հազիք, և եթէ կորելի չըլուց,
որեւէ երկու վիզափ վառ երացնել պիտի ուոց, Այս ձեւու-
կերար թեան զարձագրան թեան կոչնազիրը բառ որինի
հազարդուած պիտի ուեպուի:


Յօլ. 12. — Ասիսուգական զառերը բացուաւ թիւն
րիմորիւ — կոչնազիրին թիւն երկու կոզմին, թիւն յասպոց
ացտածներուն համաձայն վիզաներուն մասսաց ելիք
օրուան և զառասանեն անանց ներկարան թեան աեզի
անհնապիր օրուան մէջ առնուացն 24 ժամաւ միջոց մը
զանուերու և եթէ երկու կոզմի, նու վիզաներու ոլ,
ասնոց ոյս պարմանաւամը նկատի առներու ներկաց
զանուին զառասարան թեան, զառու կր չորսնուկուի,
սպան թիւ ոչ զառաս որը նորէն կոչնազիր հանուիլը կր
հրանուի, :

Յօլ. 13. — Քասասասնեն սրացուած օրը զառու-
որի զառու կանչուած անձր մասնաս սրացու, խր ներ-
կացու թեան բնացուներու, իրեն զէմ անոր սրացունից-
քին վերարեցնամը ինչ սրասասիան կոմ' արդու-
րացում առնենուր պիտի հարցէն, և հարէ եզան բա-
շարար թիւներու պիտի սասնաց, նու 10րու յօդ-
ամին մէջ բացարարուած եզաներու, իրեն զէմ
եզան զառին ներասնամը սրասասիանապիր կոմ' ջառա-
զափական մը սրասասան պիտի ուոց, Բերանացի պիտի
հասկցին սասր որ, եթէ սրանին սասներին կոմ' զառա-
խազին ձեւոքը խր կոզմին կերտուած կոմ' սասր-
զամ թուզի կոմ' մարտակ կր զառուի իր սրանաւ-

յի հասանաւոց, վիզաներուն վիզաւ թիւնը կոմ' այսու-
րարու թիւները ուզը վառ երաթվազիւերէն զարու կոմ'
անանց հակառակ որիէ, կարեւ սրու թիւն և օրինակուն
ազգեցու թիւն չիբնար անհնապ, միթիայն եթէ, ուզը պո-
հանջներուն ի հաշին վճարման բներ եզան են, բա-
նանք վիզագի կրնան հասանաւուի: Գասաս որը ուզը
սրասասիանապիրը և ի հարկին զառասիանպին սրանինց-
քը մերժերու համար կանչու ելիք վիզաներուն ցոնկը
պիտի կարգուց և ջառագովին (կոմ' սրարասականին)
սրագուղերէ, կերծը և կոմ' նշանազրել պիտի ուոց:

Յօլ. 14. — Այս ձեւուկերպաւ թեան կատարաւ ելիքն
վիրջը, զառու որը սրանինց ոլ կոզմին ոլ խր մօտ կան-
չելուի, պիտի ջանոց հաշառար եզաներու զարձեր կար-
զագրել, եթէ, օրինաց ցոյց առնած եզաներու յունողի
երսա ախան թեան ըերեւ երկու կոզմի, անմիջապէս
բարբառ զարին հաշառապիր մը (ուս բնում), չարագրել
սուրու երկու կոզմին պիտի կարգուց, և եթէ որիէ ցի-
տագու թիւն կոմ' սասրերան թիւն առնենուն, բառ ունու
պիտի բարեփախու, : Յնուց յասներ մոլափու և երփա-
կազմանց ներկարան հասաւիկ հասաւիկ և ասինուն
հասկանի բլարաւ եզաներու պիտի կարգուց հաշառ-
չիրը, ուրիշ վիրջը սասրազրել, կնքել կոմ' նշանազրել
պիտի ուոց զայն երկու կոզմին, սնոր ներքին ոլ ուզը
երսա ախան թիւնը խր կոզման, վառ երացներու պիտի
սրարարը, և թեւական զնէ, : Բարբառ զարին ոլ սրարա-
զրան թիւնը պիտի զնէ, հնու և զառասանին սրացունու-
կոն կերպին ոլ պիտի կերպուի:

Յօլ. 15. — Այսն հաշառազրին վառ երակուն մէկ օրի-
նակը բարբառ զարին կազմանէ զառախազին պիտի յանձ-
նուի, իսկ եթէ իրաւափանաւ թեան մէջ վախազարձա-
րար մէկզմէկու սասր ու ասրու սատրկան եր կոն,



Երկու կողմին ող մեկմէկ վասերական օրբնուկ ովտափ յանձնուի : Դասաւ օրին կողմանը վասերացեալ ուր սահմանկ հաշտագիր մը ժնաւորի զօրութիւնն ովտափ ունեաց և որ և խցէ օրբնուկան եղանական չոյտու կրնոց ֆիճուիլ :

Յօդ. 16. — Երբ զատաւոր երկու կողմէր համապերս իրաւուին ընկե չկարենաց , իրկան զատաւուանի ովտափ ուրիս , և եթէ ինչ ինչ մկաններ ընկալու և կուտ ովտաւուան զատաւուանին շարունակութիւնը ուրիշ օրունի թագուց հարե ըլլաց , յառագուց զատաւուան թիւնն օրը իրենց փաստավիազմերան ընսպիզմերը միասին տաներով զատաւուան զարբենին ովտափ զեկու ցուն . չեկով կողմին զատար ի բացակայութիւնն վճիս ընկանելիքը ովտափ հասկցնէ , և կոչնուգիր մը սասպագրել , կուրել կուտ հաշտագրել ովտափ առաջ անհանգ : Երբ երկու կողմէն վիրանիր ցոց արաւ ած ըլլան , առանց անզին հաւառ օրու թիւներ համեմատ զնաւհասաւելիք անհրաժեշտ ծախսքեր , սասպիթեացին անիբառ երազ կողմէն վճարու երազ պայմանաւ ։ նոյն և առաջ վիրան ցոց առաջ կողմէն ովտափ զանձանին , և զատաւոր տանց ցուներ առնելով պաշեալ օրը զատաւուանին ներկաց զանտ երին իրենց զեկու ցուներու : Համեմոր բարտապանին կուտ սասպիթեացին ովտափ յանձնէ : Եթէ Երկու կողմէն ող յանձնուաւան կ'ըլլաց իր վիրան ընդուներկուցոցինել զատին օրը , կանիսու ծախսք պահանջերու հարե չմնար : Վիրաներան զատաւուան կոչուիր Արդ յօդաւորին վիրջին հասաւածներուն համեմատ հապարդուելիք հրաւիրագրով մը անզի կ'ունեաց :

Յօդ. 17. — Վիրաց թիւնն կոչաւելիք անձր եթէ առանց բանաւոր սասպանի զատաւուանին հրաւերին չմնաց , անքան թիւնն հրամանին անհապանզ չու-

մարս երամ՝ 25 զրաւշ չանցներա սպարմանուա . առ զունքի ովտափ Ենթարկուի և բանի կոչնուգրով (ինդար) զատափ սպափ բերուի : Բայց յետու եթէ առեւնին ուղիւն համաստէ թիւ բանաւոր սպանի սպասածուան մը չէ կրցած նախարդ անդուած ներկացանալլացատրուն , առ զանքք ովտափ ներշտիւի թիւ առ զանքքի վերաբերեալ որոշու մը և թիւ անոր ներմանուր մասին կոցանալիքը որոշու մը ուղիւն արիշ ալզ չնն կրասը վերաբենալի և վերջնուկան են :

Յօդ. 18. — Երբ սպասանի որ վիրաց թիւնն կոչուալ անձերն մեկը հանարկանի ըլլարով՝ համկցուի թիւ իրեն համեմոր մեծ պնականէն թիւն կոց զատաւուան զարուն , զատաւուար վիրան իրեն ի նախաւ կոչու կողմէր կանչելով , և անզի առաջ զեկու վիրջը թիւ վիրան ինչ խնդրու համեմոր ի որ կետին մասին ի վիրաց թիւնն կ'ուղի կոչել , կրնոց վիրացին ընակախալիքին հաշտագրու զատաւորին անձնաբարուալիքը մը (իսիթիսուով , վարագասով) զրկել , որով առ վիրջնոր կր հրաւ իրանի վիրան իր ներկացութիւնն կոնչելով՝ հարցուած նոյն վիրան վրայ անոր վիրաց թիւնը լուի և առանձնաբարու թիւնն մը սպասարուանելով իրեն զրկել : Այդ յանձնապարու թիւնը սասպագ զատաւուարն առ բառ այնմ վիրան առեւնն կանչելով՝ հարցուած կետերան մասին հրամագրակաւ . անոր բացառու թիւնները սպափ լու , և առանք սպաչածուալիս զրի անձերով սպափ վասերացնէ : Հիւանդալթիւնն նման օրիւնուոր սպասածուալ զատաւուան զալ չիրցու — սուկացն զատաւուանին իրան առաջ թիւնն առնմանին մէջ զանուալլ ։ Վիրոյի մը վիրաց թիւնն ալ՝ երկու կոզմանց ներկաց թիւնն իր ընակախալիքին մէջ ի զիր սպափ սպանուի :

Յօդ. 19. — Հաշտագրու առեւններա առջիւն դասպագարութիւնը համեմատէ վասպանի սպագու

դաշն եզած բարօք ձև սկիբուս թիւնը առ սցխչ կրն մարտին։ Միայն հրապարակում մը ամսիթ պատճառակի դասերը գաղանի կր անհանին։ Գուստ սրին՝ գասաժ բա թիւն կանանու որ կերպար կասարա երա ման սպափիք հրամանները գարծագրելու համար՝ սատիրանո կան սրաշանաց մը ներկաց կր դանուի գասաժան։ Գուստ սրը իրաւանելու ունի բլբաց խօսքաց, բլբաց շաք տա ածքափ կամ նշանացի՝ գասաժանին հանդուրան թիւնը խոնարագները արաւարևելու հրաման առ նմանապէս իրաւանունի ունի Անեմնին նկատման սննդարական վարժանք ցցց առ պնկերը առ առանեիթ արձափ մէջիսիւ առ զանքի, և կոմ 21 ժամանել մընկն Յ որ բանարակութիւնն զասարարունէ։ Այս վճիք բացարձակ և վերջնուկան է, և անոնիջառպէս զորձարպիք

Յօդ. 20. Հաշարաք առանձներու առջնու վա ինանգաւթիւն կ'ընդունափ, պայմանաւ առ վախունի կարգու ազ անձը վախունորդեաբն զի զին մէջ բնուկ ազգականներէն կոմ բարեկաններէն բլբաց և ձրագր սուսնձնած այդ սրաշաներ։

Փախանարգը բա ական է, որ ձևաքր վախունորդ զիք մը անձնաց՝ վախունարգեալէն և երկու վետք, ուստ բազգեալ կոմ կնքեալ և զի զին կոմ թագին ձեզ ժայռինի կողմանէ, վա երացեալ ։ Նախակա վախունորդ կորաց բերանացի իրեն վախունորդ մը կազզե ներկաց թիւն զասարար սրին, սանց սրին, արիսկի ձափարի։ Այսու հանգերձ ի հարկին զասարարը կոմ ջասագալիք (կոմ առնելիքս որը կոմ պարականներ) առ ձափ զասարան ալ կրնան կանչուի իրենց բերանացի բացարարութիւնը բարեկանները բա երա համար։ Հիս անզ առնու թիւնը կոմ սազ նման օրինական արդերք մը պատճառ առն կան զասաւոր, բարաս զարը ի միասնին առնելու

հիս անոյին առն կր կ'երթաց ու ձերց ժայռիլին առնու երկու հոգիի ներկաց թիւն կր հարցարնենէ, զայն Վաս առանձնին առջն անձուր ներկաց թիւնը անհրաժեշտ համարու ած կողմիւ եթէ բացարար բլբաց (զի զէն), բաց քիչ առնենէն վերագանցանար ցայ զանուի, զասաւոր որը մինչ անոր վերագարձր զասաւասնիր կր յետաձգէ, և իսկ եթէ քիչ առնենու ան մէջ վերագանցանար ցայ շիրց, վերի նշանակալ անձարարարագիրը (խիթինար), պատճառակամիտ անոր զանու ած անու սին հաշարաք Պատան որին կր զրիէ, և անոր բնելիք հարցարնեն թիւն անցելիացիրը մինչ առնանց, զասար կր յետաձգէ։

Յօդ. 21. Գասաւասնի համար սրաշեալ սրը կուսաւոր երկու կողմիւ խր առջն կանչերուի զայնին նրա կոսամանը կողման ած առնենուղրաւթիւնը բարատ զափափ առց, և երկու կողմին զափափ հարցնէ թիւ երենց նախառուպէս առ ած բացարար թիւնանց համաձայն և բարատ զափաւկաւթիւնը։ Յեաց զասար լուսարանկան։ և համարաւթիւնը երեւ ան հաներու նախասկան։ Հարցարնեն բնել ալ զափափ կրնաց բնել։ Եթէ զասար զրու ար վասար վարու ալ հիմնած և, ցցց արտ ած զրերը կարգու զափափ առց և այս մասին ալ հարկ եզած հարցարները բնել երկու կողմին։ Երբ զրու ար վասար չ'կաց, զասաւոր որը զասաւասնին բլբաց վերաց թիւնը մի առ մի, և իրարմի, զատ բլբաց, զափափ բնել։ Բաց առնէլ սուսն զափափ քննէ, թիւ սոսնց վերաց թիւնը բա օրինի բնու անցելիքի է, և եթէ այս, զանուր մի առ մի զափափ հարսիք։ համարաւթիւնը բարեկան անցելուրը իրենց որ սուսն վերաց թիւննին ի հարկին երգմանը ալ զափափ սափարին հասաւասնի։ Գասաւասն սրը համարաւթիւնը զափափ բնել վերացին։ Երկու կողմին ալ

լրու առնք առնի նոնանոսպէս հարկ տեսած հարցումները ազգեց վկայներուն՝ դասաւորին միջնորու։ Հակոսանի կողմին և անոր վկայներուն հարցու փորձն ալ միեւոյն եղանակա անզի սիսի առնեաց։ Դասաւորի սիսի մերժել ինպրէն զարս հարցումներ բնել որ և է կողմին կոմ վկային։ Վերջապէս դասաւորի դասավասպին և ջասագային՝ առանցմել զարս արիշ բայիք մը եթէ ունին առկա ին՛ յայտնելին սիսի առգարուը։ Քարտա զարը բարս արս առնեարը (թէ երկու կողմին և թէ վայներուն բատճները) զրի սիսի առնել, և եթէ վկայները երգմնանել հարկ ըլլաց, երգումնին սիսի առնի։ Դասաւորի իրաւ առնք առնի նոն վկայներուն փորկը առանձնակի կոմ հրապարակու սոս կէ (թէ զրին) իրեն համար վաստելի եղող անձեր։

Երբ դասավասպը զրաւ որ առաջցց և վկոց չունենաց և կոմ արսած վկայութիւնը բնագանելի չ'համարտի, դասաւորի իրեն սիսի համեցնել թէ հակառակորդին երգում մը առանձարկելէն արիշ միջնոր իրեն՝ եթէ երգում առանձարկը, հակառակորդին երգում առ կը աշտի՞ օրէնքին ցաց առ ած ձեւ արի։

Յօլ. 22. Այս առնելն վերջը դասաւորի հարկ եղաներու մասմերու և վճիւր զրի առնելու համար սիսի սոսանձնանաց։ Եթէ հար ըլլաց՝ վճիւր անմիջապէս զրի սիսի առնել, բայց եթէ ինպրին վրաց պաշմունք մը սարս համար առելի մասմերու առնելու մը արիշ զրաց, վճիւր զրի առնելու իրանց ձեսանցել արիշ օրուան։ Միայն թէ իր սարիք սրացաւ մը, զէթ բերանացի կիրար, որի անձնա հասպարդել դասավասպին յասագու նիստին։

Յօլ. 23. Գրամական վեսաի պատճառ ըլլարէն կոմ նիւթական բանի մը վեսա հացաւ ած ըլլարէն յասան եկած զատերէն, ձունասա թեստ (սորոհիցէթ, վազիփէ)

ինպիները իրաց տակու, արիշ տակն ինպիներու մէջ երկու կողմին խրաբանչիրը խր պահանջն ընելը և տառերկու թիսները մէկպմէկու ենու և միեւոյն վասավարութիւնն միջնորին պէտք է երեսն ըրել։ Խրաբանչիրը համար զատ զատ պահանջն ընելը և հակառակորդին պատասխաները սոսացուելով սոսանձնին վճիւրներ ձեւք ըրելու հարկ չ'կալ, այդ ազգ պահանջն ընելուն առնենուն ի միասին պաշտամ սիսի արտի ի, բայց մէջն զատերէն, որոց մէջ խնդրացն է, ութեան նկատմամբ պաշտամնիք կայտցներու համար վարձ մասնագիւներուն վարձ մասնագիւներուն (Եզր խոզը) քննութեանց և զնանասա թեսնը զիմերու հարկ կ'ըրրաց։

Յօլ. 24. Երբ մէկու մը օրինա որ կարս ածաղբար անվականա թիւնը եկած անշարժ կարս ածիք մը սոսանձնին մէջ արիշ մը ձեւնձգութիւն կամ միջնամասն թիւն բառ, և կարս ածիքն բան աւքը անոր ձեւքն միշեալ կարս ածիք ևս առնելու պահանջն համելով՝ կարտամիքն իրական աւքը (զիմերու) խնդրն ըլլարը կարս ածաղբար, կոմ ձեւնձգութիւնն անզի առնեալուն սոս այդ արդ կարս ածիքն իր ձեւքը զատս ած ըլլարը արիշ օրինական սոսացցցներով հասանա, այդ ձեւնձգութիւնն վերցուիր կը վճառի և վէճի նիւթ եկող անշարժ նաշքր նախարար սևիսկանասպարաջ կը յանձնանի։ Եթէ կարս ածաղբարի ունեցողը, վիստանուի այս օրինական համբաւն զիմելու, բանի կիրար կարս ածիք նարէն ձեւք անցրներու, եյնի և հակառակորդին ալ այդ բանին զէմ կասարանին բազուք, և կարս ածիք բազարացնին կը վերադարձար ի և կարս ածաղբարին աւք եկողին ալ կը յանձնաղբարուի որ օրինական համբար կը զարձր քաղեցն։

Յօլ. 25. Երբ դասաւորի զիմեր երկու այ կողմին կարտամիքն ածաղբարի ունենան ձեւքինին, դասաւորի պէտք կը քնն.

թէ, որ երկու քն աղ միհանոցն մասով էն կրու զառ զառ մասրգացմէ առաջեր են կարստածք, թառական առաջնորդին ունեցաց կարստածաղիքը միացն ակաստաղաւթեան կրածնի ի ։ Հետեւ արտար երբ զառախաղին ձեռքը եղած մուրհակին թառականիք ու եի հին րլալով, զայն ըրաշնորազէն առաջ արդ կարստածին իրը եղած ըրազը տառ զարի, զառաս պր ըսնարարազին կարստածէն ձեռք քաշեր կր հրամացէ, եթէ չառապատին կարստածաղիքը ու եի հին է, զառախաղին անկէ առաջ արդ կարստածին ամք եղած ըրազը կամ չըրազը քններու հարկ չը մնացած զար կր մերժուի, իսկ եթէ մէկը միամին սացած է, արդ կարստածք, թառականու նորազան եղած կարստածաղիքին նկասազաւթեան կ'առնենի, հետեւ արտար երբ չառապատ կազմին ձեռքը զանուած թառ զիթ ու եի նոր րլալ թառականի, զառ ըսնարազին պահանջի կր մերժուի:

Յօլ. 25. Եթէ երկու կազմերուն ձեռքը զանուած կարստած կարստածաղերուն մէկէ ու եի ըրազուն պառանար ըսնենելլութիւնն է, արդ ըսնենելլութիւնը կր վճարի իսկ եթէ երկու զառախաղը կազմին և ոչ մէկը ձեռքը կարստածաղիք չ'անի, կր յանձնարարուի իրենց որ սեպհականաւթեան ինդիբրնին պարզեր համար ձեռնասա զառապատին պիտին:

Յօլ. 26. Կարստածի մը վրայ տարօթն սանձգաւթեան զառերս մէջ, կարստածէն ձեռք քաշեր համար հաշտարար զառարանն ինպաստ զառախաղին որս ած վճիռ մը սանձգանձաւ սանոր արդ կարստածին պիտին իր պարձագրաւի, իսկ մասնաւոր կարստածի ի ։ Հետեւ արտար կարստածք ձգերս վճիռ սացաց սանձ-

(*) Արովհեակ հաշտարար դատարանը սեղականութեան խնդրոց խորը չմանաբ

եթէ անոր սեպհականաւթեան թիւնոր իրեն պառականերուն հաշմագութիւն անփի և կր պնդէ, արդ վէճը պառականերով զառապատին առջն բառ կանոնի իրը զառ խնդիր կր անձնաի և կր վճուի:

Յօլ. 28. Եւր կարստածին իրեն վերադարձաւիք պահանջապ անձնք երբ հասաւա երաշխառար ցաց առաջ որ, եթէ առապատին անփիքս ենի, հակասակարութիւն իրեւնիք վիան ու զրկունքը հասաւցան, արդ վերջինին կ'արցիք վէճի ներքին եզրոց անոր սակայն վրայ չ'եւր կուռ ցանել կոմ ձառ սնձել:

Յօլ. 29. Երբ վէճի ներքին եզրոց սեպհականաւթեան վրայ չառապատին կողմանեւ չ'եւր կաստ ցան առ սնձելու ած րլալ, և սակայն հաշտարար տանեսին սացիւ իրեն վէճ բացուած զար բառ օրինի հրմանոր նկասաւի, եթէ զառախաղին կրիբիք վիանը և ձեռքը հանելիք շահք հասաւցաներու համար երաշխառար ցանել, ուս սասաւեն մինչեւ մէկ ամիս արդ մուսին պառականաւ զառարանին զիմում մը բնելու պարբունակ վէճի սատրկաց չ'եւր կամ ձառերը իրեն արտապատին ներքին կր թաղուին, եթէ երաշխառար չ'կաստ առ, իսկ զառախաղը երաշխառար առ առաջ, այս վերջինին կր յանձնենին։ Երբ երկու քն առ երաշխառար ցան չան, զառանձելի և անկազմանակ երազուի մը կր յանձնենին չ'եւրիքն ու ձառերը։

Յօլ. 30. Երբ վէճի սատրկաց եզրոց զեսնի մը մէկ սամին վրայ միացն չ'եւր չնառ ած կամ ձառ սնձելու ած րլալ, միացն արդ մասին ներասմանք նախարզ յօդածին արտապատրաւթիւնը կր զարձագրաւի, իսկ մասնաւոր սեղականին ափրանչը կր վերադարձաւի:

Յօլ. 31. Եթէ վէճի ներքին զանուած հող մը Արտ ողը այն հազր ներկուծ, սեղմանած րլալ, և բերքը

առներու ժամանակն ող եկած հասած ըլլաց, երբ զատախազք բառ օրինի զատար չափի, կը ճրանցուի առօրէն զրատափին որ բերքը բազէ, և յանց ձեւք քաջէ նորին:

Յօլ. 32. Եթէ հոգր զրատափին կազման, ցանուած ոծ սերմի տակաւին ծրած չէ, զետմէն, զատար վատակագ կազմի տախա է, և եթէ ուզէ ցանուած սերմին տեղ սերմ փափ կատաց, և կամ սերմին արմէքը կը վճարէ, և հոգին կը ափքանաց, խել եթէ չափէ արդպես բնել, բերքին հաւանագուն կ'ազան, և այդ տեսագութեան ժամանակին հոգին բերքիք արդպար վարձքը (Աօքի միոյ) կ'առանաց:

Յօլ. 33. Երբ սերմանաւած հոգր արդէն կանաչացած է, բացց բերքը տակաւին հասաւացած չէ, զատախազք տախա է ոս երկու միջացներէն մ՛կը բնարդերու: Եթէ ուզէ՝ հոգին արդպար վարձքը տակաւարու՞ կ'ըստ սուն, որ բերքը հանի, տախ թէ ոչ յառաջիկացին ելլի իրեն զէմ բացուելիք սեղնականութեան վել մշ.լին ք ետ թէստրին ք) զատափին մէջ անփառ ելու, սերմին սերմով բարը մասն ու զէնք հասաւցաներու, խել եթէ իրացներ վասարի, միմիոցն ոնար ցանուած սերմը վախութիւնին համար հասաւասն երախասու որ մը ցաց կատաց և վէճի տարեկոց հոգր իրեն կը յանձնուի:

Յօլ. 34. Հաշտարար զատարան, մը արտ ոծ վճառպիրը պատճառարանալ պիտի ըլլաց, և վճար ո՞վ օրինակն արամանդրութեան վրաց կայացած ըլլար յառեկուս ցաց առաջ, թու ական պիտի կը, և ներքիք զատարանին պաշտօնական կնքուիր կնքուած և զատար արին և վճար զրագ բարին կազման, առարդը բարութիւնին արի բրատ: Պատասխնուր եթէ, այս էսկան սույն մանակներին զարդի բրատ, առ այս պատասխն առաջ կը հանարար կը առաջ արի պատարին:

Յօլ. 35. Յեսոց զատառ որբ առեսն կը վերու զատանց: Թէ որ վճարն զեկուցամք յանազոց նիստին մասնած է, երկու կազմին խաց կատաց և կը յանձնուարուի, որ սույնալ որբ վճար բարու համար զարձեալ ներկուց զանալին, և այս մասք կանագիր մին ող սառարկի կը առաջ անանց: Խել եթէ բազ համեստանի վճար որոշուած եւ զրի անանց ան է, զատառ որբ անձամք, յասուկ յասուկ, և ամենան համեմատի բրատու: Կը կարգուց և կը հարցնէ, թէ երկու ու մը համեցան, և ի հարկին սեկաք եկած բաշ ամառականի միխաներ ող կատաց: Գառար կարմցնագ կազմին կը հանգնէ, որ եթէ վճար անարդուոր կը կարծէ, կըր նոյն վճարեկ տականին զիմել և թէ վճառպիրը իրեն հապարզաելն հապարզման օրը մէջր չհաշտակու, մինչ մի որ ժամանակ անի առ այդ և աստի եթէ, այդ բանին պատար և ցիշեալ ժամանակամիշն չացին. անձամք իրեն կամ զի զախտ միմն միւտիւնի զիմել զիստարագ հանգերձ որ եթէ զատար վատակազը երաց իսկ որ ցաց ցնէ, արտ ոծ վճար զարձեալ տականին կերպու (իմացի մուգարասի) զարձարը թեան սիստ կոտի, առանց վճարեկ տականին պաշմանին ապամերու:

Յօլ. 36. Գառար որբ զատարանին առեն ինչ ինչ մասնազեսներու (Ենի խոզը), և իրազեկներու: Կարծիքը հարցուելու և կամ ըլլաց երկու կազմին ներկացաւթեան, ըլլաց թէ՛ երկու կազմին և թէ՛ վկացներու ներկացաւթեան անզի մը քննա միխան կասարեկու սեկաք կը նանց անձնալ և առ այդ սույնամք առաջ Այդ որոշումն ող սույնակն մէջ հապարզակու: Կը հապարզա երկու կազմն Խել վերջանկան վճար՝ մասնազեսներուն գննու թէնան արդիւնքը խնացուելուն կամ անզւոյն վրաց քրն առ թիւնը կասարաելուն յաջողու նասին կը սպարի:

Դաստիարակության մասնագետներուն
առաջնային վարչության իրավունքը համար ցույն
իր դա մարք:

Յօլ. 37. - Երբ երկու կողմերէն մէկը՝ մէջ անզ
համառ ած վարերպին արագմանապրաւ թխնէ, մարդուն
եղին սապագրաւ թխնէր, զիքը կամ կիքը կուրածաց
և իմ չ' կ' ըստ, հաշտարար զաստ արք ամենամը՝ ան-
ձին և կամ, ի հարկին, իր յարմար զաստ իրաղեկ ան-
ձին ներկացաւ թխնէն Քաղաքացին Քաղաքացրաւ թխնէ
Օրինապրին արագմագրաւ թխնէն համաձայն՝ այդ գրերը
և կիքը կր քննէ:

Յօլ. 38. - Զաստագայ կողմին անիբառ ու թեսն կամ
զաստագին պահանջին մերժու երսն վճռոր՝ զաստ
զաստակ կողմին և լուս ած վերաներաւն յարմար զաստ
ած անիբառեց ծախրերնուն և առար միշտաներոյ
վճռուրի ծախրեն վճարու երսն զաստագրաւ թխնէն
ոլ կր պարունակէ:

Յօլ. 39. - Երբ հաշտարար զաստ արի մը իրա-
ւաս թեսն շրջանակին մէջէն եկալ անցեաց, կամ առ-
ժամեաց կերպու անար մէջ ընտկող մարզոց կողմէն առզի
արտ ած նիւթական կամ գրաստական վաստաներու պատ-
ճառառ, կամ անսնց կողմէ սաստանու ած պարաներնուն
թիւն մը կաստարու ած շրջարան համար զաստագայի
զիմել հարկ ըրբ, և հաշտարար զաստ որն ոլ այսակ
ամենամը շրբոց, յանձնառու թեսն շրջարաւ ելէն կամ
իր ինչքերուն պատճառու ած վաստն անիբառ ու ան-
ձի, եթէ իր բազուրը արդարացնոց մարդուն մը անի ձեռ-
քը՝ զայն, և թէ որ միայն վերաներ ունի, զանաներ միա-
զիք անիբառ կրնաց զիք զափարին միւտիւն զիմել և ի-
րն անիբառ ալին զայքերուն, արբարու արագին վե-
րականիներաւն ամենագոյնն կամ մասնամը նախագրու-

չական արդելքի (հաճգրինթիպաթի) առկ առնա իր պա-
հանջեր, Միւտիրը այս մասք առանապրաւ թխն մը զիքի առ-
նկան՝ այդ պահանջը բանցին սապագրել աւ կերպել պիտի
ասց, Յեաց այդ պահանջին անզի ասու ով զեղքը, երկու
կողմին սաստաները, եզու պահանջին ինչ ըլլալի համա-
ռու կերպու բացասազ իւմայասիւ մը պիտի ասց, և
զաստագրին պիտի ազգապարէ, որ Հաշտարար սաստանին
պահանջին նիստին ներկացանաց վերաներամը միստին։
Միստագանայն այդ զաստին օրն ու սրաշերտ նոյն օրը
ներկաց զանա ենաւն համար կոչտագիր մ'ու սապագրել
պիտի ասց։ Այս ձեւակերպու թխն ներկ լրանովին վեր-
ջի՛ Միւտիրը արդելքի առկ զրայիր պահանջուած զից-
քերուն, արանիքներուն և կենզանիներուն արդելքան
պիտի ձեւակերպէ, և առանք մասնաւ որ անզ մը ամփոփե-
լով բառու կ վերակացուի մը ինամշին պիտի յանձնէ, և
եթէ առանց մէջ չառ առ բայ ելիք նիւթեր կան, առանք
առանց բայ ծախրեն պատելիքը և արդելքի առկ առնա ած
Միւտայն առան առանց անզը եկալ չաստագոյ կողմը (կուն
պարտագանիր) կոնչելով պիտի հրամանէ անար պարան
որը զաստագրին ներկացանաց, եթէ, չներկացանաց, ի բա-
ցակաց թեսն զաստելիքը և արդելքի առկ առնա ած
ապանութեներուն ծախրելիքը կրնաբառ պիտի զեկու ցանէ,
երեւն նուն անար ալ սրաշու ած օրն ուն համար կոչտագիր
մը սապագրել կամ կերպել պիտի ասց, եթէ, մերժէ, սաս-
տագրել, պիտի ձենօթազգը, և իրազու թխն անմիջապէ, ո
զաստագրին իմաց ասց։ Երբ Հաշտարար զաստ ու-
ր համար, Միւտիրը այդ զադմին վերաբերեալ բայր
թագթերը անար պիտի հազարդէ, զաստագրին ալ առանց
յամանակ անցներու երկու կողմը պիտի բայր ներկացն
եւ թեսն սաստին վճիւ պիտի արձակէ, երբ վեճը մէկ

Միաժդին կողմաննեւ սրցուած արդելքին (հոճզ) մասնի սրցուած մը պիտի առց ուր սրցուած մը վերջնական և անփախակելի է:

Յօլ. 40.՝ Երբ վերջնական բանմամ սասացած զայտի մը համար Վճռարեկ առանձին զիմում ըլլոց, այդ դասին սրբուած թան կունանու որ պատկրազա ած՝ զայտուարին կողմանն Վճռարեկ առանձին ինոգրազիւներու ձի զին նախազահին պիտի զրկուի (Պօլիս). իսկ եթէ Վճռարեկու թեսն զիմում չըլլոց, վարձեալ կունանուար կողման ած պիտի պահան ի ո՞յն նախազահ առանձին զիս անը, սրբու ենթակաց և հաշարու առանձիր, Գալուի ի բացակաց թեսն կոյացու վճռներու, ունաց սրբուած թան այն առանձ միուն կը զրկուի Երբ բացակաց վճռին զէմ սատրեկ թիւն հաներու (իթիրազ) պահանձ ըլլու չըլլոց և վճռու վերջնական հանգամաներ սասացած ըլլուր սաս զայտի:

Յօլ. 41.՝ Վճռարեկին բան վճռին մասու սրբուածառա կող հասան ածին մէկ մէկ զաւերացեալ օրինակը, զա տու սրբին կողմանն թառական զրուած և կերպու ած քարտազարեկին միջնորդ կը կարու կը առանձնաւ վճռին զէմ սատրեկ թիւն հաներու (իթիրազ) պահանձ ըլլու չըլլոց և վճռու վերջնական հանգամաներ սասացած ըլլուր սաս զայտի:

Յօլ. 42.՝ Վճռարեկիման համար սրբ ած ժամանուա կոմիջնորդ վճռու հազարդաւերու հասեալ օրէն սկսու ոթ և Եներկաց թեսն զատր կարմացնազ զատու խոսու ոլ այս ժամանակամիջնորդն կ'օգտուի:

Յօլ. 43.՝ Վճռարեկ առանձին զիմում մը ընկ ու զայտ կողմը՝ իրեն յանձնուած վերազրեալ վճռին օրինակ համու սաներու զատու սրբին կոմ զիս զատու մըի Միաժդին կը զիմէ, և անոնը կը յայտնա թիւն վարձաւած և այզ պատ կունանու թիւնը սրբուած թեսն եղաւ երսն սրտանու կունանու ըլլուց և այսպէս վերջնորդ կ'օգտուի:

Կ'աղէ ենթարեկ զայտն Պատառու պր կոմ միս ախարեն այն այսակի հարցու, իրեն թէ ինչ մասնաւ որ տառը կութիւններ անփ արտած վճռու չընդուներու, համար և Յեաց քարտազարեկին միջնորդ զիմում մը լնող անձնն այս մասին տաւած բացարար թիւնները տակնազրու թիւնմը մը զրի առանձ երայ իրեն պիտի կոմ պատազ իրեն առանձ երկու կունանու մը մէջ երկու կողմին անանուար և կ'աղջիւ պատա թային թու ահամարը նշանակաւած պիտի ըլլոց Այս զիմում մը եթէ Միաժդին մաս եղաւ ըլլոց, այս վերջնորդ, Վճռարեկու թեսն ինոգրին առանձազ ըն թեսն հետ զատր կարմացնորդին կողմէն մասսա ցաւած վերազրեալ վճռազրին օրինակը, Վճռարեկ առանձիր զրկու երս համար, զատու սրբին պիտի զրկէ: Այս ձեռա կերպու թիւնները բաւական են՝ զատր Վճռարեկ առանձ ին քիւս թիւն թիւն ըսթէն անցրենել տարու համար: Միաժդ թէ երկու կողմն ոլ յաւ երս ածարու վճռուն զէմ իւ ընց ունացած սատրեկ թիւնները պարունակաւ զայինա շայանիր) մ'ոլ կրնան վճռազրին կըել: Այդ պարտ գովին վերե միշտ ած իրենիսափերին մէջ այդ զայինային միջանակու թիւնն ոլ պէտք է ըլլոց:

Յօլ. 44.՝ Վճռարեկ առանձիր զատի մը քինու թիւնը միայն իրեն ներկացացուած թու զիմերուն վրա կ'ընէ: Հաշարար առանձներու վճռներն ոլ միայն զատու սրբին ձեռնհասաւ թիւն ահամականէն, և մէկ ու ու վճռին բան եւթիւն օրէնքի հակասակ ըլլովէն չնչման ենթակայ կրնան ըլլոց: Եթէ զատավարու թիւնն եղաւակին մէջ պարտաւ թիւն վարձաւած և այզ պատ կունանու թիւնը սրբուած թեսն եղաւ երսն սրտանու կունանու ըլլոց, և այսպէս վերջնորդ կ'օգտուի:

սպակուստ թիւնք անիբառ ութիւն մը զարձաւերս անզի առ առ աղ չըլլոց, բայց և այնպէս այս կետը վճռարեկ առհանձնէն արտելիք վճռին մէջ բացարայ կերպութ ան պատճառ պէտք է պարզուի:

Յօլ. 45. — Հաշոտրուր զառաւ պէտեր, արա առ աւ բայտ մներս մասին վճռարեկ Առեանձնէն արձակու առ վճռաներք նոյն առենձնին մէջ Բ. անգութ մ'ալ քննու երս վիտանիքը զարար) ենթակաց չեն:

Յօլ. 46. — Հաշոտրուր զառարանին վճռու երս բեկունուի, երկու անոնկ հնաւուսնը կրնոց անհետու եթէ վճռին չնշտ մը զառարանին անհետնաստ թիւն անոնկէանէն անզի անեցու է, Առեանձն վճռու չնշերս հնադերձ խնդիրը ուր զառարանին ձևունստ թիւն պատճանիին առ պիտի սրոշէ, իսկ եթէ չնշտ մը Հաշոտրուր զառաւ պիտի վճռանչն արդրամը օրէնքի հակառակ թիւ բարու պատճառու է, զառու պիտի վերացարձուի նոյն զառաւ պիտին, և առ ար վճռարեկ Առեանձնին վճռազիթ երես կազմին հարպուց երս հանուր բարարանին կամ անզ առափառաներն որաշառնակին պիտի բանձնէ երբ զառու վերասին անհետ երս հանուր պիտին մը անզ անեցու, Հաշոտրուր զառաւ պր սրբառու որ պիտի բըս նարէն զառասանն կազմել, բայց այս անզու վճռարեկ Առեանձնին պայման հարպաներս պայմանու:

ՄԱՍՆ Դ.

Ի ԵՎՅՈՒՅՅՈՒԹԵԱՅ ՏՐՈՒՈՅ ՎՃԵԲԵԵԲ

Յօլ. — 47. — Երբ զառարանին կազմէն նշանակու պր զառախազը երեւան չերեւ, զառու առանձնուց կիրար պարզութ է պարզութ:

պար կր կարմանին, և կր զառապարանի նուն, եթէ ջու պապամիք պահանջէ, անոր միասուր համաց ցման, զառապանին զնահանասն չափանիք:

Յօլ. 48. — Եթէ զառասաննին համար պայտ առ որը զառի կանչուած կազմին է, որ կր բացակացի, զառապար զառախազին մէջակ համած զառու ի բացակաց թիւնն կր անման, և կր վճռէ:

Յօլ. 49. — Երբ մէկր իրեն զէմ արազէս ի բացակաց թիւնն վճռու սասնաց, այդ վճռին իրեն հաւարակուերտն յասազայ օրէն սկսուու մինչեւ հնազ օր, անոր զէմ Աստրկուրին յարուցուներու (իթիրազ, opposition) իրուանչու տնիւ Այս բանս, վճռարեկ թիւնն պիմերը պարազացին ցոյց արտ առ եզու անկաց, Հաշոտրուր զառաւ պրին կամ պիտագամիթին մինչ անորին ըրբանացի պիմում ըներայ կ'ըլլոց: Այս պրազացին պիմում ընազին՝ սապիտ թիւն յարուցուներուն մասին՝ իրմախափի մը կր առուի, և եթէ Միւտիրին է որ պիմում եզու է, սապիտ թիւնն անզի սասնաց բացակաց թիւնն վճռազիթը Հաշոտրուր զառաւ պրին կր զրկուի, և արազէս այն օրէնքին Գ. մասին մէջ բացարարու առ եզուներու զառու անզու մ'ալ կր անմանի:

Յօլ. 50. — Ասարեկու թիւնն պիմուր եթէ զառու վասպակի անզում, նախապէս ի բացակաց թիւնն իրեն զէմ եզու զառին ծախրերը զարձեալ ինք սառմերու պրազաւու է:

Յօլ. 51. — Ասարեկու թիւնն հանուր եթէ երկրար անզում առ զառասաննին օրը ներկաց չպահուի, իր ուսորկու թիւնքը կր մերժուի և նախար վճռու կր վերա հաստատի: Այդ վերջին վճռին զէմ այլ ես նարէն սուսպակու թիւնն ընդանալիք, և այդ կերպով արտ առ պարզութ է:

ի բացակայութեան վճիռը՝ երկու կողման ներքարար թեամբ արտած վճիռ ոչը կ'սպանեաց : Ասկէ, զառ առաջ կ' լու թեան աւքը այս գասառասանին բարոր ձախքերն աղ կ' լու վճարերու կ' լու գասառպատճի :

Յօլ. 52. ... Գասառասան մը տեսնուած սրահն, զառին երկու կողմերուն չպատճենուոց և զառի չբանդացին երկու կողմերուն չետ աղ չուած արեիցէ, անձ, որ նոյն զառին իրեն նեռ աղ չուած արեիցէ անձ, որ նոյն զառին իրեն նեռ զառարնչութիւն աւնենալուն վասառն է, ինքն աղ նոյն զառարնչութիւն միջամտութ բրալու իրանոց բներ : Գասառասանին միջամտութ բրալու իրանոց բներ : Երկրու սրին աղ բառ պարագային սրացում կ' լուաց : Երկրու չուրասակորդ կողմերն իրենք իրենցին, աղ կ' լուան սրաց չունիչի որ երրորդ անձ մ' աղ մասնակցի զառին : Գասառի չունիչի որ երրորդ անձ մ' աղ մասնակցի զառին : Գասառի միջամտութ բրալու սրահնանչը բառ կ' լուաց : և միջենոց զառասան սրին բրանացի լուաց : Երկրու զառագային թեամբ վարարարութ երկու կ' լուաց : Կ' լուաց անձ որի տ' անձնացի լուարանուութ կ' լուաց :

Յօլ. 53. Բազարացին զառերուն մէջ զառին մասնակցից չեզոզ որեւ անձ, երբ տեսնուոց որ Հաշտուր զառասան սրին արձակութ վճիռը իր իրաւոնց բարութ բարութ կ' լուսիմագրէ, կ' լուաց ինքն աղ ալդ վճիռն զէմ առարկութիւն աւնենալուն վարարարութիւն անձնանուութ : (Ասոր կ' բառուի տաւակը թիւ կ' լուացի մը կ' լուաց : իրիցաւ իւ զացը) :

Յօլ. 54. ... Գ. ի մը կողմէ, ոկրպանուկուն (առյի) սուսուր կ' լու թիւնը վճիռը արձակութ զառասան սրին բրանացի վիճակը մ' բնելով և բացասարութիւն սուսուր կ' բարու : Ինչ զառասան սրին մը կողմէ, զառի մը յանութեան սրահնանչը մ' արձակութ արձակութ անձ վճիռ մը մէջ ուրիշ զառասան սրին մը նուարանուութ արձակութ արձակութ անձ վճիռ մը մէջ բրանացի վիճակը մը նուարանուութ կ' լուաց : և այդ վճիռն զէմ առարկութիւն թիւն բրանացի բրանացի մը կ' լուամին, այդ միջամներու թարթի առարկութիւն թիւն այն վերջին զառար քննեազ զառասան սրին կ' լուաման ցույնուութ վերջնական է :

Յօլ. 55. ... Հաշտուր զառասան սրիներուն արձա-

կ' լու վճիռներուն զէմ յարուցած եռարոյի տաւակը թիւնները : 28 յազուածին համաձայն երաշխառապր ապրաւելով՝ չեն կ' լուար այդ վճիռներուն սուժամնաց զործագրագիւնը արգիլիլ (*) :

Յօլ. 56. ... Բազարացին Դասագարութեան Օրինագրքին մէջ յիշառական ած օրինական պատճառներէն մէկը եթէ, զարութիւն անենաց, զառափակը կ' լու հակառակ կողմէ՝ զառասան սրին անձին զէմ առարկութիւն հաներու՝ կ' լուան մերժել զինքը այդ զառին ձևանամանի բրալու : Այդ պարագային այդ մը կ' լուաց սրահն արհանձնագիր մը պարագայի է մասացաննն զառ առաջինն նախագահան առանց նախագահնին : Ես աղ սնուու վաւերացիս մէկ պատճենի անձնին պարագայի է անձնիջապէս զառասան սրին պիտի : Հազարը է : Այս վերջիւնն սովոր պատճառապանին վրաց՝ բնողն զառափակըն զրաց որ կ' լուսիմագրը անոն երան զառարանի թաղաթիւրը պիտի քննել և այն մասին իր սրացու մը պիտի սրաց : Եթէ զառարանը բնուանելի համարի պատճեն բարութ բարութ, զառասակին զառարանին նախագահնը կ' լու անձնին անձնին պարագայի է անձնին անձնին մէկ հանու ած առարկութիւնն երբ մերժաւի, այդ ինչու վճարելու կ' լու զառարանին վարարութ միջամներուն մուկին արտած վճիռը որեւ է վերաբննա թեամբ կ' լու ջնջման ենթակա չըլլուուզ վերջնական է :

(*) Պատճէնին մէջ գրաւած է 22թը, որ վրիպակ է :

ՍԱՍՆԵ.

ՊԱՏԺԱԿԱՐ, ԳԱՏԵՐԱԿԻ ԳԱՏՈՎԱՐՈՒԹԵԼԵՆ, ԵՎՇԵՆՔԻՆ:

Յալ. 57. — Օրինագունցութեանց յասպահոր և ներկոց օրէնքին Բ. մասին մէջ ցուցած յանցունութեառ ։ (Ճիշճառ) վերաբերեալ զատերուն զատափարութեան եղանակը, մանուանոց երկու կողմէն և վկաներուն առևոն կազմերուն և զատափարութեան մէջ առաջարկ նարցութեան ենան մասը քաղաքարային վէճերու զատափարութեան նկասանմք ուժի օրէնքին մէջ դժուած կանոններուն միենացն են։ Միայն թէ, քաղաքարային (առեւ առարի եթ) վէճերու զատափարութեան մէջ ցոյց արտած հաշառաբարութեան փառձր, հակառակորդ կազմին երգում առաջն, ինչպէս նուն վկայներուն ճանապարհի ծախքը կանիսիկ զանձան երան դրս թիւնք պատճակուն զատափարութեան մէջ չնա կիրարելու իր։ Դաստիար՝ պրունակուն զատերու մէջ—ըլլոյն պատճառապարագ արարքին վեստած և վետաց հաստիցամ պահանջոց անձին կիմումին վրաց, ըլլոյն զատական պաշտօնելի իրաւասարթիւն անցցոց զիւգափառմբին միւափարին կամ ակագան առափական թեան պաշտօնեալայներուն, և կամ զիւգին կամ թուղթին ծերոց ժողովին կողմէն զրուոր կամ բերանացի արքաւած անգելելութեան վրաց—զատափարութիւն կը ձեռնարկի։ Եմանութես վետաց անձը՝ տառած հաշառաբար զատափարին վիս զափառ մըր ացցելերուն արական՝ ազգակի տեղուոցն միւտիրին վիմերով խր գանգառար և պահանջը յացանելու ազգառ է։ Այս պարագային զանդառապին զատ պահանջներուն առենուգրատթիւնը և վկայներուն

արայտիր և տանց վերաբերեալ թուգթերան պատճառապիթիւնը, քաղաքային զատերու մասին ներկայ Օրէնքին 10 յօդաւածին համաձայն, միւափարին և իր քարառագարին միջնորդ կը կատարաւին։ Պատճական դատերու մէջ այ վկայներուն արժանահատակութեան խնդիրը Պատճական Դատավարութեան Օրէնքին արա մասուրատթիւն թեան հայդիրը Պատճական Դատավարութեան Օրէնքին արա մասուրատթիւն համաձայն կ'սրչաւի։

Յալ. 58. — Նախարար յօդաւածին վկայներու պատճառապիթիւն մէջ Միւափար անմիջապէս ամբողութեալը ուր առջե բերել ապահ զրանցասապիթին զատ պահանջնելուն առենուգրատթիւնը իրեն կը կարգաց և առարինց պատասխան ապիքը, և իրեն ինսպատ վկայներուն երամ չ'անձնաբր կը հարցնե,։ Յեաց քարառագարին այս մասին առենուգրատթիւն մը պատճառապիթ ապահ ապարագրել, կերել կամ նշանագրել պիտի առաց իրեն, և անոր կցերով նուն զատափարութիւն բաղաքին առենուգրատթիւնը երկու քն այ զատափարութիւն առաջն պիտի հրատ իր, երշ կու կողմէ և վկայները։

Յալ. 59. — Եթէ ամբողութեալ թիւնք զագաւթեան անձնաբարի մը վրաց կը զանաց, զիւգափարի Միւափար ամբողութեալը նարցութեալիւն ետքը, երբ անձնէ որ անոր արդ յանձնանքը զործած ըլլարուն ենչ թաղրութիւնը մինչե առափան մը հաստատով նշանչներ կան, ամբողութեալը առմասնաց կերպով կը նայ արցելափառկ ընել, և եղերութիւնը անմիջապէս հաշա տարար զատափարին իմաց կատաց։ Այսու առենուցիւն եթէ ամբողութեալը այսն զատափարին բնակիչներէն է, և զատափարին մէջ մշանկոց բնակովացը մը (իրամէթեանէ) տեսի, երբ զրանուկան վարիի տեր երաշխառար մը ցոյց առլու ըլլաց և կամ զրամ առանց զնե, առա

դեկտմանկ ըլլորէ, սնապատճառ կ'ազգամի։ Երաշխառ ուրաքեամբ արձակա իր թէ՛ ինքը ամբուսանեալր կրնոց սրահնանջել և թէ՛ սպզականները և բարեկանները։ Տաշիք դրամական առանցին չափր, ինչպէս նաև ցայց սապիք երաշխառաբին վարկի ասաթձաներ, զիսզակարծրին ժաղավին կողմանէ կր զնոհնաստի և կր վաւերացուի։ Ար և է սպարագայի մէջ Մի ափրը ամբուսանեալր արագաբին յարարեալ թիւն, չկրնոր զրկել։

Յօդ. 60. — Գաղցաւած կամ թարցուած զուգերը երեսն հաներու համար զիւզափամբին Մի ափրը իրաւ անց անի ասաթիկաններու միջացու, և զիսզին կամ թազին ծերոց մազալին երկու հաղիի ներկայալ թիւնը, անեւ տեսակ խուզարկութիւն բնել ասուու։ Այդ սրարազային այդ խուզարկութիւնց ինչ կերուով անզի անեցած ըլլորան մասին տանենուզրութիւն մը սրարազանակամից ասաթիկաններից ներկայցը սրարազրեկ պիտի արափի, և զատին սրարա թույին մէջ դրու երա համար Միւափրին յանձնուուի։

Յօդ. 61. — Երբ հաշտարար գասաւ արք յետ զատասանի ամբուսաննեալին բանասրկալ թիւնը վճռէ, և եթէ ամբուսաննեալր արգէն արգելումուկ եզամէ և, անոր ի հարկին արձակամբ, և կամ եթէ առաջուց զիսզափամբին միւ ափրին հրամանու արձակամն է, ինքը այդ արձակամն հաւան ըլլոր, կամ բնակ հակառակին այդ արձակամը արժան չտեսներու՝ ամբուսաննեալին բանասրկութիւնը արժան ըլլոր միւնքին ասն այն ամբուսակամ եթէ ամբուսաննեալր դրամական կան առաջանքի զատարարաւած ըլլոր, և չուզէ կամ չկարսազանոց սրաշեալ առաջանքը վճարել, Պատական Օրբնազրքին ՅԵ յօդուածին համաձայն խրաբանիւր Օամ. լիրայի և անոր սատրարամանման փոխարէն մէկ

մէկ օր հացուերամ՝ տա զուերին սրբանաթեան համեմատ կրելիք բանասրկութիւնն ալ պիտի որպէս և վճռէ։

Յօդ. 62. — Հաշտարար գասաւ արք վճիւր հազարդած յամանակ միանալ ամայն անոր վերաբննելի կամ վճուաչինջ առանձն բնեկանների ըլլորը յայտարարեալ, եթէ կ'առգէ անմիջապէս զիմում բնել, եթէ ոչ վճիւն հազարդեալ թաւականներին մինչեւ տիւ օր առ այդ միջոց ունենալը զատարարակային պիտի առզարարէ, և եթէ յանցուուրը անմիջապէս օրինամբ այզ զիմումը բնել ու գէ, խր սրահնանչը առանձնապարան թիւնը մը զրի առնա ելով վերաբննու թեան կամ վճուարեկման իրենի խառի մը պիտի առարի երեսն Յետոց գասաւ արք հրաման պիտի բնել քարառազային կամ վճարեկ առանձնին զրիք, վերաբննու թեան կամ վճուարեկու թեան զիմում եղած ըլլոր նշանակերամ։ Նոյնիսկ եթէ գատարազարանը բաւ, և կամ սեւ բարձրանցայն գատարանի զիմում բնելու կամք չտանենալը յայտնէ, Կարձւաց մինչեւ տիւ օր ագստ և այզպիտի զիմում մը կատարեալ։

Յօդ. 63. — Անձնական գատարազին ալ վճիւն զեկուցումն մինչեւ տիւ օր կարող է իր կողմէն անոր վերաբննա թիւնը կամ բնեկանն արհանջեկամ իր անձնական իրաւունքին անսուկամէն։

Յօդ. 64. — Վերաբննա թիւն կամ վճուարեկու մը պահանջազ կողմէ զիսզափամբին միւափրին զիմելով պիտի յայտնէ, թէ՛ խր գատին վերաբերեամը արձակամած գատարազարան թեան կամ անսուկամ թիւն վճիւն պահանջել, և անոր նորէն բնենու թեան բավէ անցնուիր պահանջէ, և Միւափրը պիտի հարցուափորձէ զինքը թէ ինչ օրինական պատճառներ ունի առ այզ յետ պահանջը պարանակութ առանձնապարա-

թիւն մը պատրաստել և վառ երացնել պիտի առաջ բարձ առ գարին։ Անկէ վերջը երկու կողմին անհանր և մաս կանանք, նուն խիստ համառաօս կերպով վճռին էւր թիւնը պարագանեկազ վերաբննութիւնն կոմ վճռարեկոմ մ պահ հանջերս իրմանապէր մը պիտի առաջ, պատն ներքեր թիւն առարագրութիւնն զրու ած պիտի ըլլաց։ Միւս կողմանէ, վերաբրեայ առանազրութիւնը անմիջապէս զատապին պիտի զրիլ, նու աղ զայն զատին պարութացին մէջ դներով և անոր վերաբննութիւնն կոմ վրձարեկոմն նեթարկութիւնը բացառեկոմ ձևնանու վերաբնիչ զատարանին կոմ վճռաջինջ առանինին հայտադրութիւնն պիտի զրիլ։

Յօլ. 65. — Վերաբննութիւնն կոմ վճռարեկոմ մ պահ հանջերս համար նախարզ յօդուածներով բացառեկոմ ած ձևակերպութիւնները բառ առան նու զատը բառ ինքը նու վերաբնիչ կոմ վճռաջինջ առանինին քննութիւնն ենթարկութիւն։ Երկու կողմին աղ իր վերաբննութիւնն եւ վճռարեկոմն պահանջէն զայն կրնոց նուն առ այս իրմէն օրինակուն փառակերր պարագանեկութ բային մը մաս զամակ, ինչ ար վերաբշտառակեր իրմուխապիշին մէջ պէտք է լիչուի։

Յօլ. 66. — Եթէ վճռարեկ առանինին դիմում մ ըլլաց, ոյնին առանինին ազերասպրաց ձի զին կողմանէ համեստելիք բնիւացքը ներկազ օրէնքին 44 յօդուածն մէջ բացառութ ած բնիւացքին միւնուցն է։ Հաշտարար առանինիներէն առա ած վճռաները՝ զատաս սրին ձեռն հասութիւնն առա ած վճռին՝ օրէնքի անհամապատասխան ըլլացն, նմանապէս հաշտարար առանիներուն վերաբերեալ զատարարութիւնն եղանակին համեստ ած ըլլացն չնցման կենթարկութիւն։

Յօլ. 67. — Հաշտարար զատարաններէ արաստանա-

տ ած վճռաց դէմ վերաբնիչ առանիներու առջի զատարակական կանանքներու զանցասատթիւնն անուակէտէն բարձրութիւնը առարկան միաբարձրութիւնը պէտք է որ միախացն ներկուց որինքին հակասանկ զարձագութիւնն կատարուած ըլլացն վրաց կազմանուն։ Այն առան նախարզ վճռոր եղանակով (վեպի) Պատաժական Գատարարութիւնն Օրէնքին պատմական թիւնոց համաձայն նորմէն զատարանն առպի կու նենայ։

Յօլ. 68. — Երբ պատաժական զատի մը մասին որակուած վճռոր միախացն վճռարեկութիւնն ենթակայ է, և անձնական զատարակազին ինպատա վախար թիւնն եւ որ և զրամանկան հասանցամ վճռարեկութիւն առաջանական զարձագութիւնն կրամի զատարական որակուած վճռարեկութիւնը կազմական որ առնա երացի։

Յօլ. 69. — Հաշտարար զատաս սրին սրամանկան դասեկու մասին առած վճռու վճռարեկ առանինին ջրն յու կրա պարագային՝ զատին պարութիւնն վճռոր սու պ զատաս սրին կր վերաբշտառածի, որ զատին ջնջման նրանու կու եղած կրամէն առցին մնացած մասը նորմէն կը քննէ։

Յօլ. 70. — Հաշտարար զատաս սրիներուն յանցանիւակը (ձիննա) յինդրաց մասին արձակուծ վճռաները կր վերաբննութիւն այն նախանական զատարանին ըրոց ենթարկեալ նու նայն հաշտարար զատաս սրիները։



(*) Արակս զի եթէ յետոյ ջնջուի վճռուը վճռարեկ առեանէն, ոյն գումարները կարել ըլլաց ետ պահանջել։

ՄԱՍՆ Զ.

ՎՃԵԼԵՆԵՐՈՒԽ ԳԱՐԾԱՌՈՅԻԹԻՆԵՐ

Յօլ. 71. - Գառար վաստելող կողմը զիս զախոս մրին մին ամբին զիմելով ձևոք ունեցած համառառ վճռագիրը սնար պիտի ներկայացնէ, և անոր զործագրա թիւնը և առ այդ հարկ եղած իրման խառները պահանջնէ: Մին ամբոց արդ մասին զործագրա թիւնն արհանջի առանձագրա թիւնն մի պարագաների, զառար վաստելողին առարնագրել: Կոմմ նշանագրել պիտի առաջ: Յեսոց անոր պիտի յանձնէ, զործագրա թիւնն արհանջի իրման խառները մը: Կորուած և վրան թուակուն զրաւած, որուն մէջ նշան նակուած առար րըսոց նուն մասս ցաւած վճռագրին թուակուածն առ:

Յօլ. 72. - Մին ամբոց երր առանձի զէմ սատրկա թիւն հանելու կոմմ վճռագրելու թիւն ձևոք թեր թեր համար սրացած մամանակումիջնոցը սնցած և (այսինքն վճռար վերջնական եղած), զառար կորանցաւազ կողմը կանչելով՝ վճռար յաժմարակում զործագրելու պիտի արցորել: Երր այս վերջնոր վճռին զէմ սատրկա թիւն հանած ըլլոյլը հաստատող իրման խառները մը ցացի առաջ: Վճռին զործագրա թիւնը եռ կը ձգուի: իսկ եթէ վճռագրելման վիճակման զիմած ըլլոյլը ցաց առաջ իրման խառները մը ներկայացնէ: մին ամբոց զառար վաստելոց կողմը հրաւ իրելով, պիտի առաջարկի որ եթէ կ'ու զէ վճռին զործագրա թիւնը, պատուառ և վառ երական երաշխառ որ մը ցաց առաջ: Առ այս առաջ եիր երաշխառագրելով կը բաւ և որ զիս զին կամ թաղին ձերաց առաջին վարացեալ ըլլոյլ:

Յօլ. 73. - Երր զիս զախոս մրին ժաղագր արաւած արդ երաշխառ առա թիւն ընդունելի համարի, կամ վճռի կրագ պարագաները վճռին զէմ սատրկա թիւն (իթիրագ) բառ կամ վճռագրելում պահանջնոց չ'ըլլոյլ, զիս զախոս մրին թիւնափր նախ սիստ սատրականին ապդ պարագաների մը (իթագրա նամին) պիտի զրելէ, որուն մէջ վճռագրին մէջ չիշառանկ առած երկու: կողմին անունները, զախոս և առ թիւնը և վճարու եիրը զամարին քանակակա թիւնը մի ուս մի միշտելով, 48 ժամառան, մէջ կամացին պարագրը հասաւ ցանձնելու պիտի յանձնապարագա իրենն, և համառակ պարագա յար չարժան սասացնած քնները արգելութ առաջ կանչել անունները և առաջ կամաց կամաց կանչելու պահանջնոցի վեհելէ զառար կորուած ցիրնոց զանել անունները և առաջ կանչել անուններին մէկին պիտի հազարդէ, և եթէ մինչեւ 48 ժամի խար պարագրը չ'վճռըէ անեցած չարժան ինչքերը անձուրի մէջ ձախաւերի պարագրը վճռակա եիրը ըերանու ցի կերպար այ պիտի յանցնէ, երր սատրկա նաև կանչելուն սրացան ենու այդ վեկու ցագիրը վճռար կոմմ անձնին կամ անոր ընսանեաց անդամներին մէկուն հազարդէ, այդ բանը հաստատաց և հազարդաւած անձնին սատրագրա թիւնը, իթիր կոմմ նշանագրիր կոսոց իրման խառները մը պիտի առանձի, և անոր մէկ օրինակն ալ առանելիքը բարդ համար միւափրին յանձնէ: Եթէ պարագա կամ ընթացէ իրման խառները սատրագրել կոմմ նշանագրի, և կոմմ առանց զառար փակտաւերի սատրկա նաև այս առնան առանձնին ներս չ'առնաւի, այն սրացանեն 11րդ յօլուածին վերջին հաստատներուն համեմատ վարաւերի առ այս առենագրա թիւն մը պիտի պատրաստէ և մէկ օրինակն ալ պահան-

Հոգակին պատճես համար մի սիրին սիրափ յանձնէ :
Յօլ. 74. — Երբ պարաւակնը աղդաբարագրին իրն հաղորդուելն կամ առևնազրութեան զրուելն միջնեւ 48 ժամ պարարք չ' վճարէ , մի սիրը՝ սասիկանական պաշտօնեալ մը . համր ունենալով զի զախմրին զրուզիր և բառ ականաշասի ով (սասիկան կամ ժանապարհն) պարաւակնին բնակավացքը սիրափ զրէլ : Ասուփ մա խթարք և խնամք կամ քահանացն ով միասին առներայ ի ներկայութեան անոնց զամանականեալ պարաւակնին չարձան ինչքերուն առգերիք առկ զրուերո զարձական թիւն առգանքն երբ զրուի առկ զրուելք առգանքնին զրուն ու անգր մանայէ արգիլութն , սասիկանական պաշտօնեան զառը բանալին և եթէ չ' բանան , զառը կապելով բանի ներս մանելքը երեք անառմ շաբաթ ձայնավ սիրափ աղդաբարք : Եթէ այս կրկնուիք արգարքութեանց հակառակ զառը զարձեալ չ' բացարի , սասիկանական պաշտօնեան եղելու թիւնը առևնազրութեան մը նիւթ ներկայանելուն առարկը սիրափ առնել :
Յօլ. 75. — Ինչքեր արգելքի առկ առնաւելու պահան սասիկանական պաշտօնեան իրսուանը անցի ինանցի սիրն առգանքածութեան յասաւի զայքերը մեկ կողմ զնելով , անմը բարոր սենեակները և պահանաները բանարու . միայն թէ ոչ պարաւանենք և ոչ ու բնականիքն անպանեներուն վրան զրուեր իսուզորիլութիւնունք չունի :

Յօլ. 76. — Գոյքեր արգելքի առկ զառպ սասիկանական պաշտօնեան երբ պարարք մը հասաւ ցմոնն լուսւելու չափ զոյք արգելքի առկ զնէ , ոյզ զոյքերուն

մանրամասնութիւնը , որքանութիւնը և յասկաթիւնները , ուղիւ և արծաթի ձեսազարծներուն և եթէ կան ծանրաթիւնը , լերքերուն և արմափքներուն և այլ տանց նաև ապրանքներուն անսակը կչիսքը և քանակը սրաչի ցոյց առապ առևնազրութիւն կամ անպեկազիք մի պէտք է պարաւասակ :

Յօլ. 77. — Եսամ՝ պարաւակնին իւր անձին և իրեն բնակալից եղագ բնասանիքին անկազիփ վերտորերեալ կազմաները , նայնու պարաւակնին զիշերացին և ցեւ թեկուան հազնելիք մեկ մեկ ձեռք զզեսար , յետոյ կրօնակնին պարաւակնութեանց կամարձնն համար պէտք անձեզած կան կարսամն , նաև պարաւակնին և բնասանիքին զարձածութեանը անհրաժեշտ եղան զահանցիք , ապրանքանուն և բազների ապանելքը չեն կրնար արգելքի ներքեւ առնելի :

Միայն թէ Ալեքսեյն Պայտը յօդուածին վերջին հասուածը այս մասին պէտք է նկատուզութեան առնել (*) :

Ասանցմէ զարս հանգերձները , կան կարսամները , պէրձանիքի վերտորերեալ զարձիքներն առ զոյքերը , զոհարեղները , անսակն զարգերը և բնոյ հանրասպիս հանչառաւ եսութեան միայն ծառացող ինչքերը արգելքի տակ կրնան առնելի :

(*) Ահաւասիկ այդ հատուածին տրամսդրութիւնը . ուրբ պարաւակնը թանկագին զգեստ մը ունի և կարելի է իրեն անկէ պարզ զգեստ մը հաղնիւ , թանկագին զգեստը ծախուելով անոր գնազը ձեռք մը ամառ զգեստ կը գնուի իրեն համար և աւելորդ ստակը պարտքին ի հաշիւ վար կը դրուի նոյնպէս եթէ տպարանքի մը մէջ կը բնակի , և անկէ աւելի պարզ (կամ փոքր) շէնք . մը կը բնաւէ իրեն բնակութեան , տպարանքը ծախու դրուելով իրեն բնակութեանը բաւարար չէնք . մը կը գնուի և տւելցած դրութ պարտքին ի հաշիւ վար կը դրուի :

Բ. Պարտականին՝ իրեն սապարեցին կոմ արտեռախն վերտարերեալ զբարերը:

Գ. Պարտականին արձեսախն կիրառութեամբ տնհրածեցա եղած զարձիքները:

Դ. Պարտականին սրբածնակոն դգեսները և անսնց յարակից մասերը(*):

Ե. Երկրագործին մշակուկան զարձիքները և ուրանցոն:

Զ. Պարտականին և բնամերին անդամներուն ամիս ամրարելր ամփառման եղած անդերը՝ մէկ ամսաւան, խակ ամրագչ ձմեռաւան համար ամրարտիք անհրածեցա եղած անդերը՝ ամրագչ ձմեռաւ անսպարը (առելիք) և վատելիքը:

Է. Պարտականին երկրագործութեամբ իւր արձեար հայթապիթեար համար պէտք անեցած կենցանիները, ինչպէս, եզ, կոգ, ձի, զամէչ, ջորի և էշ, ամսաւորի և իւր ապրաւախն համար մէկու մը անեցած մէկ կոմիք կոմ մէկ զամէչը, կոմ մինչեւ և սիխորը կոմ աղձր, ինչպէս նաև անսնց սննդեան պէտք եղած կոմ աղձր, ինչպէս նաև անսնց պահապահ պէտք եղած կոմ աղձր չեն կրնար արգելքի տակ առնաւիլը(**):

Ը. Ամսական սասցողներուն՝ օրէնքով սրբաւած չափեն տեկի ամսականի մասը(***):

(*) Թէե Հայ յիշուած չէ, բայց Մէճէլէին վերտարեալ յօդուածին համեմատ, եթէ պարտականը պաշտօնական արտաքարութեան համար, օրին, ոսկի կամ թանկարժէք թուր մը ունի, որուն տեղը կրնաց գործածուել պարդ ուկեղօծ թուր մը, թանկարժէք թուրը կրնայ ծալսուիլ, ուկեղօծը դառւիլ, և ստակին առբերութեան պարտքին յատկացուիլ:

Ծ. Թ.

(**) Ասոնցէ են նաև իշտապահներուն և ջորեպահներուն գրաստները ուղղագունդերուն ուղտերը, որնք թ. բացառութեան մաս կրնան համուրաւիլ, նայնպէս սայլապահներուն ուղլերը են. Նոյն

(***) Այդ չափը սովորաբար քառորդն է:

Նոյն

Թ. Պատերազմի զաշար զանուալ և կոմ որոտեալ քայլը զրկուած զօրովարեամբ, սպաներուն, վիճապիտերուն և միս ու սկասական սրաշանաներուն ամսականը չկրնար արգելքի տակ զրուիլ, և եթէ առուցաց զրուած են, պատերազմին անուզութեան միջոցն ի հաշիւ պարարի որ և է տառկ վար չկրնար զրուածի անանցմէ:

Այն յօդուածը պէտք է նախաւթեամբ զրուած բար բարոր արգելման առնեազրութեանց վերեւ, և արգելման զարձագրութիւնները միսելին առաջ պարտականին, կոմ անսնց անցի անեցած միջոցն անոր ինտանեացը առջեւ կարգացուի:

Յօդ. 78. — Արգելքի զարձագրութիւնը կատարուած բարոր մասին զրուած առնեազրութիւնը պէտք է անորազրեն յօդն զարձագրուազ սպանիկանական սրաշանանին և միս բնկերացոյ միս ու սրաշանանեամերը, նաև մերաց ժայռին ներկոյ զանուանինը: Այդ առնեազրութիւն երկու օրինուելի հանու երամ մէկը միս ապրանքաներուն անցուիր (կոմ պարտականին) ձեռք պիտի թաղուի, միս ու ալ անսելիքին ակբոչը առնաւի: Իսկ ընունիրը զիւզափաւամիր միս ափիքին սիխանի յանձնաւի:

Յօդ. 79. — Պարտականին ձեռքը թաղուած տանեազրութեան օրինուելին ներքին իրը ծանօթութիւնը պիտի պիտի զրուի որ՝ եթէ պարտականը արգելման թուակունին մինչեւ հինգ օր պարտքը չհասաւ ցանի, արգելիքութ պարտինը պիտի ծախութիւն եւ եթէ այս մասին բնելիք մի ունի պէտք է այն ժամանականին իշուզամիրին միտիրին զիմների հասկցնել:

Յօդ. 80. — Երբ սպանիկանական սրաշանանայն բառ օրինի արգելքի տակ առնաւ ելիք որիէ զոյք կամ պարտինը չզանուաց, առաք համար ալ առնեազրութիւնը մը

ովասի կազմի և անոր բնագիրը մի այրին յանձնելով
մէկ օրինակն աղ պարագաւանանցին պիտի տու:

Յօլ. 81. Ծանուելիք զուրերը կարելի ե-
զածին չափ մէկ կոմ' աւելի սննդակներու մէջ անփոփ-
ուելով, զուր ասամկանական պաշտանացին, մաս խթա-
րին և ներկացից կազմանէ պիտի կարուի: Եթէ ապրան-
քին աւելը երաշխառու մը կարենաց առաջ, վերացիշելով
կերպ առկ առնաւած ապրանքները, ինչպէս նուի կրն-
քակը կարելի չլցուծ ապրանքներն ու կանգանաները
(մինչեւ ծախու համաւած օրը) պահերու համար սասմկա-
նական պաշտանացին կազմանէ, իրեն պիտի յանձնաւին:
Եթէ չկրնաց երաշխառու ցաց առաջ վարձքը իւր վրայ
րպարու պայմանու: առանց հակելու, համար պահապահն
մը պիտի կարգաւի: Միացն՝ եթէ չառ աւրուելիք ապ-
րանքներ կան մէջը, անսնիք անմիջապէս անձարդով
ծախուերմ՝ զրամու յետապատ յօդ աւճին արածու-
զրամեաց համեմու ի պահ պիտի զրամի: Արդեւքի
առկ առնաւած ապրանքները երաշխառու պաթեամբ
պարականանց պահապահն թեամբ յանձնաւ երս պարու-
զացին, երբ այդ ապրանքները առանց վասնովերու ա-
նանցմէ օգտագործել կարելի է, պարականանց ներին
և իւր պարենաս պահանքը զարձածել զայն(*):

Յօլ. 82. — Արգելքի առկ զրամած և զրի առնաւած
զրամեացները քառեկի մը մէջ զրուերով և սասմկանական
պաշտանացին և ներկացից կազմանէ կնքուերմ՝ ծախուե-
լիք ապրանքներէն զուրուած սասկին վրայ բարզուերու-
համար զի զախամիքի միւափին պիտի յանձնաւին:
Ամեն պարագաւի մէջ՝ արգելման զարձալա թիւնը պար-
ականին համար քիչ արգելման զարձալա թիւնը պար-

համար աւելի շահաւոր եղաց ապրանքներէն պէտք է
պիտի:

Յօլ. 83. — Արգելքի առկ առնաւած ապրանքները
կամ զի զին բազարը ե եթէ զի զին մէջ կոմ' մասը բա-
զար չկայ, ամէնէն մօս զանաւած զի զին կոմ' զրու-
ափին չա կան առաւելով պիտի ծախուին: Պարաս-
կանին բնակագործին ամէնէն մօս զանաւած ընդհանուր
բազարի մը մէջ, և թէ որ ամէն օր բազար չըլլար, բա-
զարի բառուել օրը պիտի ծախուին: Ծանուելին
առաջ ծախուած անզին յարմար կազմերը, նուի ազօ-
թառակցիներու գառները ծանաւցներ պիտի վակե-
ցին, որսնց մէջ նշանակաւած պիտի րլան ծախուել-
նան պահանար, ապրանքներուն ինչ ըլլար, ծախուե-
լուն օրը և անզը առանց սականի պարագաւինն անտանը
վիշտելու: Ասկէ ի զատ թէ՛ պարասականին զի զին
մէջ, թէ՛ զի զախամիքին կեզրանը զատ զատ եր-
կու օր մանեամիքի միջոցու: պիտի ծախուցուի վաճա-
ռամը, և վերջին ծախուցումը ապրանքներուն ծախ-
ուելին զանէ 24 ժամ առաջ պէտք է րլան:

Յօլ. 84. — Գիւզափմիքի Միափին կազմանէ սրչ-
եալ օրը՝ կանխաս արգելքի առկ առնաւած ապրանք-
ները աւսնելիքի աւելուց ձեռքամ վաճառման անզը առ-
ափի պիտի արաւին: Եթէ՛ չքառուութենէն՝ առանց վա-
խազրութեան ծախուրը հայթացիներու անկարազ րլանը
ձերոց ժաղավին վիշտութեամբը առաջ վարի, ծախուրը յե-
տու ծախուելիք զուրելուն արգիւնիքէն հաշտ ակցիկու-
պայմանու: և իրեն (պահանջառելքին) առաջարկուր,
վախազրութեամբը Միափին միջոցու: պիտի զուրծու-
շրուի: Երկու պարագաւին աղ վախազրութիւնը Միա-
փին կազմանէ ընալուած պաշտանի մը հակառ թիւնը Միա-
փին պիտի կասարա իւ:

(*) Օրինակ, արգելեալ ոչխառին կաթը,

Յօլ. 85. Գողքիրանի տձուրդամ գոհանում մեջ պիտիրին կողմանը ի սրբածով զրկուած զիս զախմիրին ժազմին անդամներին մէկան . . . և եթէ պարագայնք փափարի նաև խը ներկայալիքներ մանեափիրի միք չոցու կը զարծագրախի Միամիրին նշանակած մէկ քորառ զարին ձեռքով այս փահանման առնեազրաւթիւնը զրի կ'առնախի և ներկայից կողմանը կ'առաջազրախի :

Յօլ. 86. Նախառած զարքերան փախարձելը միտիրին պիտի յանձնուի . . . և այ զիս զախմիրի ժազմին երկու անզամաց առջե առնեափրազրան պիտի բաժնէ : Եացց նայն փախարձելըն նախ և ուսազ այդ զարքերան պահպան թիւն ձախքը, Բ. թէ որ փախազրաւթիւն ձախք վճարուած է, այդ ձախքը, Գ. մաշնեափի ձախքը, Դ. գասական ձախքերը պիտի զեզչնի, յասաց մնացարդէն արգելքը զնել ասա ազ պոչ հանգամերին ամրացչ առնեափրալիքներին կը նա պահպան թիւն մը պարագանա երայ Միա ափր ներկաց երկու անզամաց և արգելքը զնողին կողմանը պիտի սապազրաին: Այս թաղ զիմիրին Միամիրին ձախքով վաւերացեալ մէկ օրինուիր, իրեն պարարին սրչափ զանձուած ած բլբուի հասաւազ իրը սապազրի մը, պարագանին պիտի յանձնուի և մէկ օրինուին ով առնեափրապին պիտի արտիչ զարքերա արցելք մը պոչ հանգած առնեա կոսամկապութիւնն յանձնուած վճարին չեմ միտուի:

Յօլ. 87. Մինչեւ սապանքներա ձախք հանձնելք օրը, անսան ձախուերան զէմ սապարկութիւն կը բար ըրբու, Եացց այն օրն այդ եւ սապարկութիւն ցիւ զանուիր: Այս սապարկութիւնները հանձնուած երբեք կը բար նախ երբ պարագաները պնդէ թէ արգելքի

տակ առնուած ապրանքներան մէջ՝ արգելու մը և զա- ձառաւ մը օրէնքով ներկի չեզած զարքեր կան: Բ. երբ զարէն անձ մը պնդէ թէ, ոյն սապանքները կամ ա- նաց մէկ մասու իրեն կը պատկանին և ուսմ ինք անսանց կայ իրաւունք ունի:

Յօլ. 88. Ասապարկութիւնը զիս զախմիրի Միամիրին Երբու, որ աս ազգ սապանզրաւթիւն մը զրի առնեալ սա- րով ազգ սապարկութիւնը բնացին սապարզրել, կնքել, կոմ նշանազրել կուաց: Յեացց իրման խառելը մը կը յանձնէ անոր, որ պիտի կը թառակուն և իր Ալի- տիրին սապարզրաւթիւնը, և սապանզրաւթիւնն ող հաշապար Գասաւութիւնն կը զրկէ: Գասաւութիւ սապ- կութիւնն բնազր, սապանքրին վրայ արգելք զնողը Ալիտիրին սանեափրապը) և եթէ սապարկութիւնն բնազր Կուէն անձ մէկ, սապանքրին աւրը (սարասականը) և եթէ եկուած սապարկութիւնը արգելքին ասկէ առնուած Պազքերան մէջ բառ օրինի ներեկի չեզած զարքեր Կանուերան վրացուք և, արգելքի զարծագրաւթիւնը կը կոնցէ: Գասաւութիւ սապար բնան կը առնուախի և մին- չեմ անոր երբը, սապանքներան ձախուիր կը յասու- ձագուի:

Յօլ. 89. Եթէ զարծագրաւթիւնը իններանած վճիւր զրամական պահանջմիր մը չվերաբերիր, այդ զարծի մը կոսամկան, ի մէջ այլոց բնակարանին մը պարզու ե- րան և կոմ օրինուած պիտիչը վերապարծուերան վրայ կը կացանաց, զարծագրաւթիւնը նամնասպէս զատասակի: Միամիրին կը պատկանի: Միամիրը այս մասին 72 րդ արդաւութիւն արամազրաւթիւնն համեմատ պիտի չարժի: Այսի զատար կարանցնազր կանչելու երբ առնեն, թէ սին- կը յօժապակած վճիւր զարծագրելու միաք չունի, և

կոմ վճիռը ի բացակազմաթեան սրա ուժ բարձրութ՝ տուր զէմ ժամանակին առարկութիւն բրած չէ, և կոմ, թէ վճարելու թեան պիմում եղած բարձր հանգերը, զատախոսը վճիռը զարձագրել առաջ համար 73 րդ յօդամքին համեմատ երաշխառ որ կուսաց, իր կազմին կերպ ուժ ազգարարագիր մը իր զրկել անոր և AS ժամանակ մէջ վճիռը յօդարարագ զարձագրել իր պահանջել և հակառակ պարագային բանութեամբ զարձագրելիքը իմաց կուսաց: Այդ ազգարարաց թիւնը 11 րդ յօդամքին համաձայն կը հազարդաի աիրաջ:

Յօլ. 90. — Վերաբրանդ զեկոցցին համեմատ եթէ զար կարանցնող կազմի սրաշեալ պայմանագուման վճիռը չ'զարձագրել, Միտիրը անգույն վրաց աստիկանական պաշտոնաց մը պիտի զրկել ներ բառ ուրանի թուակ սասիկաներ առարց, և առանք՝ զեկին կամ թազին ձեռքց մագալին երկու հազիք ներկացաւ թեան՝ վճիռն բանի ամսի զարձագրաց թիւնը պիտի պահանջեն: Փարձին եղելու թիւնը և վճիռն ինչ կերպով զարձագրաւ իր պարանակաց առանցքրաց թիւնը մը պիտի պարարագանիք և սասիկանական պաշտոնացըն և ներ եղալ սասիկաներին և ներկալից կազմին պարարաց երաց Միտիրին պիտի արարի: Երբ Միտիրը իր պահանցքրաց թեան ներքի բառականացափ ուժ չ'անենաց, իրմէ վեր զանա ուժ իշխանութեանի պահանկան ոչ պիտի ազէ:

Յօլ. 91. — Անշարժ կորածները վերջնական որդերի առկ առներաւ համար (*) զատասակին նոսխացառ տառանին համապահին պիմել պիտաք է: Այն համապահանիքը վճիռներու վիճակութեան որինքու ոցը

(*) Արդեւքը, ինչպէս, տեսնուեցաւ ցարդ, երկու տեսակ է՝ մէկը առ ի գեռշութիւն կանխաւ եղած կամ առժամանակեաց (հաճզը իհանապէտի) որ ապրանքին պահպանումը միտյն կ'սրոշէ:

մասին անհետած իրաւանական թիւնը բառ ուստիչնին կայ ու կը մնայ:

Յօլ. 92. — Հաշտարար Դատարաններին պահանձական զարձագրաբանմբ արաւած այն վճիռները, որ միթիային զբանական առաջանքի կոմ մէկ շարտթիւն առելի չ'անուազ բանապարկութեան կը յանդին, երբ վերջնական զանան, զի գախմբին Միտիրին ձեռքարդ կը զարձագրաւի: Խակ առանցքը ձաներ պատրի պարանական կը զարձագրացնի: Առանցքին կը պատրի պարանակին նախագույն Առանձնելու Ընդէ: զատախազներուն կը պատրի:

ՄԱՐԴԱՌԱՐ ՏՐՈՂՈԳՐԱԲԻԹԻՆԵՐ

Յօլ. 93. — Քաղաքներու և զիւգարագարներու մէջ որ խրախնչիւր անգույն համեմատ սրաց թիւնութ և իրաւանական թիւներ Հաշտարար Առանձներ կազմուած են: Երբ յօդամքին համաձայն զի գախմբերաւ Միտիրներուն յանկացնելու ինրացի վերջներան զարձագրաց թիւնը միջոցաւ անգույն զարձագրի պաշտոնելին միջոցաւ անգույն պիտի առնենան: Միտյն թիւն զարձագրաց թիւնը ներքի բառականիք կամ բառականերու, և զիւգարագարներու մէջ ոչ պաշտոնելի Արգարաց թեան զարձաց նույնարգին համար թիւներ Հաշտարար Դատարաններուն կը յանձնայի:

Յօլ. 94. — Կանանաւոր եղանական վաստավունաւ և միւսը զատին հիմը քննուելին և վճառելին ետքը զրուած արդեւքը, որ է վերջնական կամ գարձադրելի արգելք (հաճզը իհանապէտի) որով ապրանքը կը ծախուի ալ և գրան կը վճարուի իրաւունք ունեցող կազմին:

կամ կոսնուներ կոսմառած տեղերուն մէջ՝ վասարան կարգելու բնողունեին և բաց աշամիսի կոսնուներ զայթիւն չունեցող տեղու անք վասարան չընդունուիր (Հայութար Առանձներու առջեւ)։ Այսու հանգերձ ինչպէս 20րդ տարու ամիսն մէջ լիցուած է, վասարարանի միջնորդ զար ահանել տարու արանութիւնոր չուղիւր որ վասարարը երբ հարկ ահանու, կամ երկու կազմին մէկը պահունչէ, թէ՛ վասարարը և թէ՛ չասարագր անձամբ իրեն առջեւ բերել տարու իրաւոնքը զարձակ զարձագրէ։

Յօլ. 95. — Հայութար Դաստուրին իրաւոնք թեսն չթջնակին մէջ եկալ անցնող և կամ ահանուց կերպով բնակոց մարզոց ինչքերուն, արանիքներուն և կենդանիներուն արգելուի առկ ահանուիր։ Հայութար Դաստուրին պիտի ինողրուի։ Եսու ող Յօլ տարու ամայի Կանակիալք^(*) կանաներին ու ձև ամերաբութիւններու անձամբ պիտի զարձագրէ, յառա վէճրու ծերու համար երկու կազմի 21 տաճու ան միջնորդ մէջ իւր առջեւ Հրաւերերով որոշեալ որը ինողիրը վասթավ պիտի անձամբ է զանու, և զնու։

Յօլ. 96. — Բարգարացին և Պատուկան Դաստուրութիւնց, ինչպէս և արից օրէնքներու այս ներկոց օրէնքին բացացազարէն և կամ անու զգակի հակառակ եղաղ և կամ ներկոց օրէնքներու նես անհամածացին զրանու ող պատմագրութիւնները Հայութարու զասարաններու մէջ չպիտի կիրարկութիւն։

Մասնաւոր յօրուած, Գիւ զախմիրերու կազմութիւնը ասկասին զրանու չերած անզերու մէջ, նոն կեղրունին ենթարկեալ զիւղերու մէջ, ինչպիսի պաշտօնու ող Հայութար Վասարարներուն բանձաւուած է։

(*) Պաշտօնաթերթին մէջ սխալմանին շանակուած է 40րդ էր. թւ

Յօլ. 97. — Եերկոց օրէնքին զարձագրութիւնը Արշարութեան Նախարարութեան կը սրամկանի։

Յօլ. 98. — Եերկոց օրէնքը Հրաւերակութեան թուականը զարձագրութիւն է։

Սոյն օրինական ձրագրին՝ Խորհրդարանին բացուած որանուն՝ կանոնական վիճակի վերածուելով վաս երացաւելու պարբունաու, առ այժմ՝ զարձագրութեան դրա իր և աերաւթեան օրինաց վրաց առենուը կը Հրաւերակամ։

17 ձեմազգի Եպիկ 1331 11 Ապրիլ 1329

ՄԷՇԱՑԱՑ ԸԼՇԵԱՑ

Եպարքոս	Դատական նախարար
ՄՈՀԱՐՈՒՏ ԵԼՎԻԲԼԻԹ	ԻՊՐԱՀԱՄ

— 2 —

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ

Տրդ յօդուածին մէջ՝ տեղապեկիսով պատավական Օւրէնքի արագածողաւթիւնները հասեաւու որինազանցութիւններ և բացանուց կը վերաբերին:

99, 105, 130 յօդուածքը, պաշտօնելից գեղձմանք, բնակուրանի բանարարութիւննը և այլն, 132, Կրօնական տառնձառաշորհմանց գէմ դորձաւած անվայիլ արարք, 133, Կրօնական և հասարակուց չէնքիւս, վասար և այլն, 166, Հրձիկներու, 179, 183, Մարդ ձեծազ, վիրաւորագներու և այլն, 202, Անողուան վարժմանք, կանանց նկատմանք, 224, 225, 26, 27, Գագութիւն կենդանեաց, վասելիքի, մշակութեան բերքերու և այլն, 230, Քամականասութիւն և այլն, և վերջազերու միունիւրը, մազայրդեան և անանց յնչքերուն նկատմանք այլ և այլ բանութիւննը և կեղերմանք:

ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ

Այսին թարգմանութիւնը մամլոյ առել էր, երբ զահութեամբ խմացանք թիւ Պօրոց և արաւորձմաններու համար հետզհետ նարանոր Հայաստանու Առևանդները կազմուելու վրայ են և մեր յառաջարանին մէջ միշտ ած երեք պատարանով չեւ բառ ականուցաւած:

ՎՐԵՄԱԿ

Այսին օրինազրբերին Բ. յօդուածին մէջ միշտ ած անանց ասամին զահակարգին մէջ «ընդհանուր զահակարգի պաշտօն վարուծ և ուղարկութիւն» պահանջանագութեան պաշտօնութիւնը և ամուսնութեան պահանջանագութիւնը անձանց մասին միշտ ած Ա. առաջամիկ վիրաբեկաններ կամ Հրձանաւ արարութիւննը պիտի ըլլայ Բ. տառիձանի (Ալեւարացան, տառիջին աստիճանի ըլլայ Ալ Էլ աղեացայից քաջարու):

ՀՀ Ազգային գրադարան



NL0220686

38.612